



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

1378

22
u-76

4. TnLhu

1362

2010

35 - 10

223

ԵՍԱԲԵՌԵԼՅՈՒԶԻ

ԿԵՆԱՆԻՆԻ ԳԻՐՔԵՐԸ

0605, 61, 01 - 4, PEG

Printed in Turkey

ԵՐԵՐԴ ՏԻՊ

Printed in Turkey

ԿԱՍՏԵՐԵՆԱԼՊՈԼԵՄ

Տ ՏՊԱՐԱՆԻ Ա. Պ. 25021-Լ

1862

22
Q-76

30659-42



(516
39)

12960-58

2001

ԵՍՈՒԾՈՎԸ ՈՒՆՉԻՆ

ԱՅՆ ԱՐԴՅՈՒՆԱԿԱՆ ԳԻՐՔԵՐԸ ՈՐՈՇՆԵԼՈՒ ԱՐԵՑ



Հին Կրտակարանին Գիրքերը երբ և ինչ իւրական
հէկտեղ ժողովնեցան :

ԵՍՈՒԾՈՎԸ ՈՒՆՉԻՆ զանազան մասերը զատ
Գիրքեր են, զանազան դարերու մէջ տարբեր մար-
դիկներէ գրուած՝ հազար հինգ հարիւր տարիէն
աւելի ատենի մէջ։ Այս Գիրքերուն ամէնը առաջ
զատ հատորներ են, այսինքն ամէն մէկ մար-
դուն գրածը առաջուց զատ էր՝ մէկտեղ կազ-
մուած չէր. ու թէ որ մինչև հիմա անոնք անանկ
մնային ու մէկ Գիրքի մէջ չփողվուէին ու մեր ձեռքն
ալանանկ զատ գային, անոնց ունեցած զօրութիւ-
նը հիմակուանէն պակաս պիտի չըլլար, և մենք
ալ անոնք ճիշդ. հիմակուան պէս պիտի յարգէ-
ինք. Միայն թէ առավել յարմար է որ գործած-
ուելու համար մէկտեղ կազմուած ըլլան։ Ուստի
թէ որ հիմա ալ մէկը ուզէ աս Գիրքերը առջի
պէս զատ կազմել, անիկայ Աստուծոյ խօսքին վը-
րայ անարգութիւն մը ձգած չըլլար։ Հիմա մե-
զի պէտք է ոչ միայն ցուցունել թէ Աստուծա-
շունչը Աստուծոյ յայտնութիւնովը գրուած է,
հապանակ անոր ամէն մէկ Գիրքերուն համար

զատ զատ փաստեր բերելով հաստատել թէ ա-
նոնց ամէնն ալ Աստուծմէ յայտնուած Գիրքեր
են, և ուրեմն կանոնական :

Երբոր Առվակէսի Հինգ Գիրքերը լմնցան, ա-
նոնք զգուշութիւնով Ուխտի տապանակին մէջ
պահուեցան . “Ու երբոր Առվակս աս օրէնքիս
բոլոր խօսքերը մէկ գրքի մը մէջ գրեց լմնցուց ,
Տէրոջը ուխտին տապանակը վերցընող Ղետացի-
ներուն պատուիրեց Առվակս՝ ու ըսաւ . Ես օրէն-
քիս գիրքը առէ՞ք , ու զանիկայ ձեր Տէր Աս-
տուծոյն ուխտի տապանակին քովը դրէ՞ք , որ հոն
քեզի դէմ վկայութիւն ըլլայ” : Ի (Օրէն . 1. Ա .
24, 25, 26 : Բայց անտարակոյս հասարակ ժո-
ղովրդոց գործածելուն համար ան օրինակէն զատ
ուրիշներ ալ գրուեցան . ինչու որ քահանաներէն
ուրիշ մարդ չէր կրնար Տապանակին մօտենալ .
ուստի ժողովուրդը թէ որ անոր մէջի եղածէն
զատ օրինակներ չունենային , Աստուծոյ օրէնքնե-
րուն վրայով տգէտ պիտի մնային : Բայց շատ
յայտնի է որ կային ուրիշ գրուածներ ալ , որով-
հետեւ օրէնքին մէկն ալաս էր թէ երբոր նոր թա-
գաւոր մընստի , անոր պարտքն ըլլայ բուն իր ձեռ-
քովը ան (Օրէնքին Գիրքէն իրեն համար մէկ հատ
մը օրինակել : Ի (Օր . ձ. 1: 18-20 : Յովեապոս
կը պատմէ թէ Առվակսին հրամանովը Խրայելի
ամէն մէկ ցեղին համար (Օրինաց Գիրքերէն մէյ
մէկ հատ օրինակուեցան :

Կը կարծուի թէ Հին կտակարանին կանոնա-
կան Գիրքերը Եզրաս ժողվեց ու կարգի գրաւ ,
որ աս կարծիքիս դէմը ըսող մը չենք գտնար , այս-
ինքն թէ Եզրաս սկսեց աս գործը և իր ատե-
նէն առաջ գրուած կանոնական Գիրքերը մէկ-

տեղ ժողվեց : Ու ետքը բարեպաշտ և գիտուն մարդոց խնամքովը ետքէն տրուած կանոնական Գիրքերը միւսներուն հետ դրուեցան , մինչեւ Արդար ըսուած Սիմէոնին (Եւ աշխառհի 3702) ժամանակը , որ ատեն բոլորը կատարուեցաւ , ու ալ անկէց ետեւ Նին կտակարանին մէջ կանոնական ըսուելով ամենեին ուրիշ Գիրք մը չմըտաւ : Ես սիկայ Նրէից մէջ եղած աւանդութիւններուն ալ համաձայն է , որոնք միօրինակ կը հաստատեն թէ Եզրաս Նին կտակարանին կանոնական Գիրքերը զատեց մէկտեղ բերաւ . ու թէ Սաղաթիայէն ետեւ ան Սրբազնն Գիրքին վրայ բան աւելցնող մարգարէ չեղաւ : Եւյնապէս կը կարծուի թէ ան ատենները Սուրբ Գիրքերը երեքի բաժնուած էին , Օրինաց , Մարդարէից ու Սաղմոսաց : Եղէկ գիտենք թէ աս բաժանմանքը մեր Փրկչին ատենը կար . ինչու որ ինքը կ'ըսէ , “Եսոնք են ան խօսքերը որ ձեզի խօսեցայ՝ երբոր դեռ ձեր հետն էի , թէ Պէտք է որ կատարուի ան ամէնը՝ որ Անվակէսի օրէնքին մէջ՝ ու Մարդարէններուն մէջ՝ ու Սաղմոսներուն մէջինն ծի համար գրուած են” : Պատկ . Եւ . 44 : Ես բաժանումը Յովսեպոս ալ կը յիշէ , ու Նրէանները կ'ընդունէին թէ աս կարգը դնողը Եզրասն է :

Նին կոտականին Գիրքերուն կանոնական ըլլաւուն վայ :

Նին կտակարանին մէջ քանի մը Գիրքեր կան՝ որոնց կանոնական ըլլալը փաստերով ցուցունելու համար դժուարութիւն պիտի քաշէինք , թէ որ Վերը յիշուած երեք կարգ բաժնուածներուն

մէջէն չըլլային , ու մեր Փրկիչն ալանոնց Արքազան Գիրքեր ըլլալը չհաստատեր : Վրիստոս միշտ կըյանդիմանէր Նրէաները թէ անոնք Առքը Գրոց հնազանդ չեն , թէ զանոնք սխալ կը մեկնեն , ու իրենց աւանդութիւնները անոնց վրայ աւելցուցած են : Աակայն ամենսկին չյիշեր թէ անոնք Առքը Գիրքին վրայ բան մը աւելցուցին կամ թէ անկէ բան մը պակսեցուցին . մանաւանդ թէ նոյն իրենց անատենը ունեցած Առքը Գիրքը անոնց կըցուցունէ իրբեւ իրենց անսխալ կանոն մը , որոնք պէտք է կատարեն ու պակաս չթողուն : “ Ղիրքերը քննեցէք ” . ըսաւ ինքը , “ ինչու որ դուք անոնցմով կը սեպէքյաւիտենական կեանքը ունենալ . և բուն անոնք են որ ինծի համար կը վկայեն ” : Յօհ . Ե . 39 : Վրիստոս Աադուկեցիներուն ունեցած սխալմունքները անոնց Առքը Գիրքերուն վրայ տգէտ ըլլալնուն կու տար . և ինքը միշտ Առքը Գիրքերը մեծ յարգութիւնով կը յիշէր ու կը ցուցընէր թէ Աստուծոյ անսխալ խօսքն է : Պօղոս առաքեալը նաև Նին կտակարանին համար խօսած ժամանակը կ'ըսէ , “ Աննկութենէդ ’ի վեր Առքը Գիրքերը գիտես , որոնք կընան իմաստուն ընելքեղ փրկուելու՝ Վրիստոս Յիսուսի վրայ եղած հաւատքովք : Բոլոր Գիրքը Աստուծոյ շունչն է ” : Ե Տիւ . 15 , 16 : Առաքեալները նաև անոնք ԵՍԱՒԾՈՅՑ ՊԵՏԳԵՄՆԵՐԸ ԿԵԵՓԵՄՆԻ ՊԵՏԳԵՄՆԵՐ՝ ԵՍՏՈՒԾՈՅՑ ԻՌՈՅՔ կը կոչեն : Ու նաև Դաւիթ մարգարէին խօսքերն ալ անանկ կը ցուցունեն որ իրբեւ թէ Առքը Նոգին իր բերնովք կը խօսի : Գառ . Ե . 16 : Պետրոս առաքեալին ըրած վկայութիւնն ալ այսպէս կը հաստատէ , “ Ինչու որ մարգարէութիւն մը եր-

բէք մարդոց կամքին պէս չտրուեցաւ, հապա Աստուծոյ սուրբ մարդիկը Առուրբ Նոգիէն շարժուած՝ խօսեցա՞ն”։ Ի Պէտք. Ե. 21։ Ահա ասպինտ հարկաւոր կէտը հաստատուեցաւ, թէ Քրիստոսի ու իր առաքեալներուն ժամանակի եղած Աստուածաշունչը անարատ էր, ու Աստուծոյ յայտնութիւնով մը կը սեպուէր։

Նիմա պէտք է որ քննենք թէ ան ատենը Աստուածաշունչին մէջ ինչ Գիրքեր կային, որ անկէց գիտնանք թէ հիմակուան եղած բոլը Գիրքերը կանոնակա՞ն են թէ չէ։ Իսայց աս դժուարութիւնը կայ թէ ոչ Քրիստոսու ոչ ալ առաքեալներէն մէկը իրենց ատենը գտնուած Աստուածաշունչին մէջի Գիրքերուն անունները զատ զատ յիշած են։ Արդարեւ անոնք ան Գիրքերուն շատերէն վկայութիւն բերեր են, ու մենք ալ այսքան մը վկայութիւն ունինք։ Անոնցմէ գիտենք նաև թէ ան ատենը Նորէաններուն ունեցած Առուրբ Գիրքին մէջ (Ծրէնքը՝ Արդարէնները ու Աղմոսները կային) բայց ասոնք չենցուցուներ թէ հիմա Աստուածաշունչին մէջ ինչ Գիրքեր որ կան, անատենն ալ ճիշդ անոնք էին ու անոնցմէ ուրիշ չկային։ ուստի պէտք է որ ուրիշ տեղերէ ալ ծանօթութիւններ միտուենք։ Եւ ահա Յօվոեպոս Նորէայ պատմիչը մեր ուղած ծանօթութիւնը մեզի կու տայ, որ թէպէտ ճիշդ մեր ուղածին պէս այնչափ յայտնի շքոեր, սակայն մեզի բաւական ըլլալու շափ տեղեկութիւն կու տայ։ Ինքը Նին կտակարանին Գիրքերուն անունները մէկիկ մէկիկ շհամրեր, հապա բոլորին մէկէն հաշիւը կու տայ, անանկ հաստատ կերպով մը որ ամեննեին կարծիք մը չկրնար ըլլալ թէ ա-

Նիկայ սխալ է : Աս վկայութիւնը իրեն՝ Արիօնի
դէմ գրած Առաջին Գիրքին մէջն է . “Ո Ենք ու-
նինք՝ կ'ըսէ , միայն քսաներկու Գիրք , որոնց
պէտք է հաւատանք թէ Աստուծոյ յայտնութիւ-
նովը գրուած են , և ասոնց հինգը Մովսէսի
Գիրքերն են : Մովսէսի մեսնելէն՝ մինչև Պարսից
թագաւորին Քսերքսէսին տղին Արտաշէսին թա-
գաւորութեանը ժամանակը , Մովսէսէն ետքը ե-
կող մարդարէները տասներեք Գիրք գրեցին : Եւ
մնացած չորս Գիրքերն ալ Աստուծոյ երգեր ու
վարքի կրթութիւններ են որ մարդիկ անոնցմով
վարուին” : Արդ ընդհանրապէս կ'ընդունուին թէ
Մովսէսի Հինգ Գիրքերը են՝ Ծանդոց , Ելից ,
Պետացւոց , Թառոց ու Երկրորդ Օրինաց : Եւ մար-
դարէներուն գրած տասներեք Գրքերն ալ կը համ-
րուին՝ Յեսուայ , Պատաւորաց , Հռութի Գիրքն
ալ մէկտեղ , Սամուէլ , Թագաւորաց , Խսայեայ ,
Երեմիայ իր ողբերովը , Եզեկիէլի , Պանիէլի ,
տասներկու Փոքր Մարդարէները , Յոր , Եզրաս ,
Եսթեր , Մնացորդաց : Մնացած չորսը են՝ Սաղ-
մոս , Առակաց , Ճռողովող , Երդ երգոց , որ բո-
լորը քսաներկու կ'ընէ . և ահա անատենի Կա-
նոնական Գիրքերն ալ ճիշդ հիմակուան մեր ու-
նեցածներն են : Եւ թէպէտ առաւել յարմար է
որ աս Գիրքերը քսանուհինգ համրուին՝ ու չէ թէ
քսաներկու , ինչպէս որ հիմա Հրէաները ասանկ
կը համրեն , բայց որովհետեւ ան ատենը Հրէա-
ները այբուբեն գիրերով կը համրէին , ու ան ալ
Հրէից լեզուին մէջ միայն քսաներկու գիր է , ա-
նոր համար Հռութին Գիրքը Պատաւորաց Գիր-
քին հետ համրուած է . ու հաւանական է թէնոյն
հեղինակին ալ գրածն է : Կաւ Երեմիայի ողբե-

ըլ իր մարգարեութեանը հետ կցուած է , որ աս
ալշատ յարմար է , ու նմանապէս՝ Աէնմիայ Գիր-
քը Եզրասին , որուն պատմութեանը շարունա-
կութիւնն է , և ուստի ոմանց տպագրութեանց
մէջ բ Եզրաս կ'ըսուի : Խսկ Փոքր Մարգարէները
որ մեր Աստուածաշունչերուն մէջ տասներկու զատ
Գիրքեր համրուած են , հին ժամանակները անոնք
միշտ մէկ Գիրք մը կը սեպուէին . անոր համար
բոլոր հին ատենի ցանկերուն մէջը անոնք իբրև
մէկ Գիրք մը սեպուած են . և անոնցմէ բերուած
վկայութիւններուն մէջն ալ բոլորը մէկ համրուած
պիտի գտնուին : Ամենեին անհնար է որ կարծուի
թէ մեր Փրկիչին ատենէն մինչև Յովսեպոսին իր
գիրքը գրած ժամանակը Առւրբ Գիրքին մէջ փո-
փոխութիւն մտաւ , ինչու որ ան տլ Առաքեալներուն
ժամանակակից էր . որովհետեւ ինքը Պօղոսի քը-
րիստոնէութեան դարձած ատենները ծնած էր , որ
ըսել է թէ աս Առաքեալին մեռնելէն շատ ժա-
մանակ առաջ կատարելութեան հասակին մտած
էր . ու հաւանական է որ Յովհաննէս Առաքեա-
լը ասոր մեռնելէն ետեւ ալ ապրեցաւ : Անաւանդ
թէ Յովսեպոս իբրև ամենուն յայտնի եղած բա-
նին իր վկայութիւնը կու տայ . ինքը առանց տա-
րակոյս մը ունենալու կը ցուցունէ թէ իր ազգը ո՞ր
Գիրքերը իբրև Աստուածային ընդունած էին :
“Մենք՝ կ'ըսէ , միայն քսաներկու Գիրք ունինք ,
որոնք կ'ընդունինք թէ Աստուածային յայտնու-
թեամբ են” :

Առւրբ Գրոց թիւը ստուգելու համար կրնանք
նաև ուրիշ վկայութիւններ ալ բերել : Աէկ քա-
նի հին քրիստոնեայ Հայրեր՝ որոնք հեթանո-
սութեան մէջ մեծցած էին , երբոր քրիստոնէու-

թեան դարձան, Հին կտակարանին Գիրքերուն
կանոնական ըլլալը քննելու շատ ետևէ ինկան .
ու մէկ քանիներուն ըրած քննութեան պատ-
մութիւնը հիմա ալ կան : Մելիտոս՝ Արդիկէի
Եպիսկոպոսը, յատուկ աս բանը աղէկ քննելու և
հասկընալու համար Հրէաստան գնաց : Ու թէ-
պէտե իրեն գրութիւնները կորսուած են, սա-
կայն Խւսերիոս անոր Հին կտակարանին Գիրքե-
րուն վրայով ըրած ցանկը կը յիշէ . ուրկէց կ'ե-
րեայ թէ հիմակուան մեր ունեցած Երրայեցե-
րէն Աստուածաշունչին մէջի բոլոր Գիրքերը ա-
նոր օրովը կանոնական սեպուած էին : Ու Մե-
լիտոսին և Յովսեպոսին մէջտեղի միջոցը հարիւր
տարի չկայ, ու չկարծուիր թէ այնքան միջոցին
մէջը անոնց մէջը փոփոխութիւն մտած է : Մե-
լիտոսէն քիչ ժամանակ ետե Որոգինէս Հին
կտակարանին Գիրքերուն անունները կը յիշէ, որ
Ճիշդ մեր հիմակուան ունեցածին պէս է : Միայն
թէ անիկայ Փոքր Արդարէնները չհամրեր, որ
ասիկայ կարելի է կամ ինք և կամ օրինակողը
սխալմամբ մոռցած ըլլայ . վասն զի շատ յայտնի
է որ ինքը անոնք իրրե Առւրբ Գիրք կ'ընդու-
նէր, մանաւանդ թէ իր տուած համրանքին նա-
յելով՝ թէ որ տասներկու Փոքր Արդարէնները
մէկ Գիրք սեպուելով չհամրուին ու դուրս ձը-
գուին, թիւը չլեցուիր : Որոգինէսէն ետքը Առւրբ
Գրոց համրանքը տուող շատ երևելի մարդիկներ
կան, որոնք իրարու ետևէ եկած են . և աս վը-
կայութիւնները չէ թէ միայն Խկեղեցիի Հայ-
քերը տուած են, հապա նաև Ճողովքներ՝ որոնք
շատ Եպիսկոպոսներով եղած են, ու բոլորինն
ալ Ճիշդ մեր հիմակուան ունեցածին պէս են .

որոնք մէկիկ մէկիկ յիշելը երկար ըլլալուն համար,
բաւական կը սեպենք աս Գիրքերուն համրանքը յի-
շողներէն մէկ քանիներուն միայն անունը տալ, ո-
րոնք են Եթանասիոս, Կիւրեղ, Օգոստինոս,
Ներոնիմոս, Առուփինոս, Լաւոդիկէի ժողովը՝ ի-
րեն վաթսուներորդ կանոնին մէջ, և կարթա-
գինէի ժողովը։ Եհա տեսանք որ Եստուածա-
շունչին կանոնական Գիրքերուն վրայով հին ա-
տենի մարդոց տուած համրանքը ճիշդ հիմա-
կուան Երրայեցերէն Եստուածաշունչին պէս է։
Եւ ասկէց ամէն Ճշմարտասէր մարդիկ պէտք է
համոզուին՝ թէ Նին կտակարանին մէջի կանո-
նական ըսուած Գիրքերը ամէն կերպով հաս-
տատուած են թէ Ճշմարիտ կանոնական են։
Ուստի հարկ չէ որ աւելի հաստատելու համար ու-
րիշ վկայութիւններ փնտռենք։

Բայց թէ որ բոլոր աս վկայութիւնները բանի
տեղանութիւն ալ, տակաւին կրնայինք ուրիշ առա-
ւելհաստատ վկայութիւն մը յառաջ բերելեանի-
կայ բոլորովին բաւական էր։ այսինքն թէ աս
Գիրքերը Քրիստոսի ու իր առաքեալներուն ժա-
մանակէն՝ ի վեր Նրէաները ու Քրիստոնեանե-
րը երկուքն ալ ունեցան։ Եւ որովհետեւ ասոնք
շարունակ մէկզմէկու դէմ հակառակ էին, անոր
համար անհնար էր որ ասոնցմէ մէկը Առորբ Գը-
րոց կանոնականութեանը մէջ փոփոխութիւն մը
մոցունէր, ինչու որ միւս կողմը իսկոյն անիկայ
պիտի երեւան հանէր։ Եւ Առորբ Գիրքին մէջ
փոփոխութիւն մը մոած չըլլալուն պինտ զօրա-
ւոր վկայութիւններուն մէկն ալ աս է, թէ հի-
մակու ատենս ալ աս երկու թշնամիներուն մէջ
մէկզմէկու դէմ հակառակութիւն մը չկայ, թէ աս

յիշուած Գիրքերուն մէջ աւելի բան մը մտած կամ
թէ անոնցմէ պակսած է . աս մասին հին Նրէա-
ներն ու Քրիստոնեաները իրարու միաբան են ,
և ամենեին տարբերութիւն մը չունին : Ու թէ
որ ասանկ փոփոխութիւն մը եղած ըլլար, անշուշտ
պէտք էր որ երկուքն ալ մէկտեղ միաբանած ու
աս բանը ըրած ըլլային , որ ասիկայ ամենուն
յայտնի է թէ միտքէ անցունելը անգամ ան-
խելքութիւն է :

Հին Կրտիաբանին Բէջ Տուծ քանի Խը Ենիանոն Գիր-
քերու վըայ :

Եկեղեցին առջի ժամանակները շատ ջանքեր
եղան Առորք Նոգիէն գրուած կանոնական Գիր-
քերը միւս հասարակ մարդոց գրածներէն որոշե-
լու : Քրիստոնեաները կը հաւատային թէ միայն
կանոնական Գիրքերը Կոտուածային յայտնու-
թիւնով դրուած են , ու հաւատքի և վարքի ան-
սխալ կանոն են . բայց երբեմն չկրցան աղէկ ո-
րոշել թէ ո՞ր Գիրքերը կանոնական են ու որոնք
Ենկանոն : Բածնիս Նին կտակարանին մէջի
վերը յիշուած Գիրքերուն համար չէ , քանզի ա-
նոնց կանոնական ըլլալուն տարակոյս մը չկայ , ու
Նրէաները եւ ամէն տեսակ Քրիստոնեաները մի-
օրինակ այնպէտ կ'ընդունէին . բայց ուրիշ քանի
մը գիրքեր կան , որոնց վրայով մարդոց մէջ շատ
տարբեր կարծիքներ եղան : Տրիտենդի Պապա-
կան ժողովը՝ որ Ֆ.Օ.Երորդ դարուն մէջ եղաւ ,
երբոր Նին կտակարանին Գիրքերուն ցանկը կը
հաստատէր , անոնց մէջ դրաւ նաև Տօրիմ ,
Յուղիմ , Խմաստութիւն , Բարուք , Անկարայե-

ցւոց երկու Գիրքը : Այսոնցմէ զատ Խսթերի ու
Դանիելի Գիրքերուն մէջը քանի մը աւելորդ Գր-
լուխներ ալ խօմեցին՝ որ Երրայեցերէն Աստուա-
ծաշունչին մէջ չկան, ու այսպէս Խսթերին Գիր-
քը տամնուվեց գլուխ ըրին, ու Դանիելի Գիրքին
մկիզբը Ծուշանին պատմութիւնը աւելցուցին, ու
երրորդ զլխուն մէջ Երեք Մանկունքին երգը
դրին, ու վերջին գլուխին ալ Բէլին ու Ահշա-
պին պատմութիւնը կցեցին : Հիմա մենք պիտի
ջանանք ցուցունել թէ աս ժողովին կանոնական
Գիրքերուն կարգը անցուցածներուն մէկն ալ
կանոնական չէ :

Ա. Առաջին վկայութիւնը՝ որով կը հաստա-
տենք թէ վերոյիշեալ գիրքերը չին կտակարա-
նին կանոնական Գիրքերէն չեն, ասիկայ է՝ որ
անոնք Երրայեցերէն Աստուածաշունչին մէջ չկան.
մանաւանդ թէ Երրայեցերէն լեզուով զրուած ալ
չեն, հապա Յունարէն, որ աս լեզուն ան ժամանա-
կը Նրեաները չեն գիտեր, ու չին կտակարանին
կանոնական Գիրքերը լմննալէն շատ ատեն ետքը
ոորվեցան : Հաւանական կը կարծուի թէ անոնց-
մէ մէկ քանիները Քաղդէացւոց լեզուովը գըր-
ուած են. և Ներոնիմոս կը վկայէ թէ Ակարա-
յեցւոց ու Սիրաքին գիրքերը Քաղդէարէն էին,
մանաւանդ կ'ըսէ թէ Տօրիմին գիրքը Քաղդէա-
րէնէն | ատիներէնի ինքը թարգմանած է : Բայց աս
գիրքը Հիմա միայն Յունարէնին մէջ գտնուելուն
համար կը հաւտացուի թէ առաջուց անիկայ աս
լեզուովը գրուած էր : Ինչև իցէ ծշմարիտ է թէ
աս գիրքերուն մէկն ալ Երրայեցերէն լեզուով
գրուած չէ :

Բ. Աս գիրքերը թէ որ Նրեաներէ գրուած

կարծուի ալ, տակաւին Նըրեաները ասոնք բնաւ
կանոնական չսեպեցին . ու թէ առջի և թէ հիւ
մակուան Նըրեաներն ալ ասանկ կը հաստատեն :
Յովսեպոս կ'ըսէ թէ իր ազգը քսաներկու Գիր-
քէն աւելի Սուրբ ոգիէն գրուած Գիրք ընդունած
չէր : Փիլոն՝ որ շատ անգամ իր գրութիւննե-
րուն մէջը Նին կտակարանէն վկայութիւն կը
բերէ, աս գիրքերը ամենեին չյիշեր : Ասոնք նա-
և Թաղմուտին մէջ ալ կանոնական սեպուած չեն :
ու Նըրէից Ախապպիները բնաւ չեն ընդունիր :
Ախապպի Ազարիան աս գիրքերուն վրայօք խօսե-
լով կ'ըսէ թէ “Ենոնք Քրիստոնեաները կ'ընդու-
նին, բայց մենք ամենեին չենք ընդունիր” :

Դա Աս գիրքերը կանոնական ըթլալուն եր-
րորդ վկայութիւնը աս է թէ “Սոր կտակարանը
անոնց վրայով ամենեին բան մը չխօսիր, ու
Քրիստոս և անոր առաքեալները անոնցմէ բնաւ
վկայութիւն մը առած չեն : Այսպէս տեսանք թէ
աս գիրքերը ամենեին չեն գտնուիր ան Գիրքին
մէջը որուն համար Քրիստոս և անոր Առաքեալ-
ները Սուրբ Գիրք կ'ըսէին : Աւնաև Յովսեպոս
ալ Սուրբ Գրոց անունները յիշած ատենը ա-
սոնք ամենեին չհամրեր : Աւստի շատ յայտնի կ'ե-
րևայ թէ Քրիստոսի ժամանակը ու անկէց խել
մը ատեն ետքն ալ անոնք բոլորպին գիտցուած
չեն, կամ թէ ամենեին բանի մը տեղ չեին
սեպուեր :

Դա Աս գիրքերը քրիստոնեայ Նայրերն ալ
իրեւ կանոնական չէին ընդուներ, հապա յայտ-
նի վկայեր էին թէ անոնք Անկանոն են : Յուս-
տինոս վկան իր բոլոր գրութիւններուն մէջ աս
Անկանոն գիրքերէն բնաւ մէկ վկայութիւն մը չ-

բերեր : Առաքեալներուն ժամանակէն ետքը պինտ
առաջ Անցիառոս Սարդիկէի Հաղիսկոպոսը Նին
կտակարանին Գիրքերուն թիւը կը ստորագրէ ,
և ասիկայ երրորդ դարուն վերջերն է , որն որ Եւս
սերիոս քանի մը Խօսքերով այսպէս կը յիշէ .
«Անցիառոս իր եղբօրը Ոնեսիմոսին Աղջոյն . Արով-
հետեւ քու գիտութիւն ունենալու փափաքովդ
շատ անգամ սրտանց ինծմէ խնդրեցիր որ Առւրբ
Գրոց և անոր մէջի (Օրինաց և Մարգարէից Գիր-
քերուն ու մեր Փրկչին և բոլոր մեր հաւատքին
վրայով քեզի աղէկ հաշիւ մը ու տեղեկութիւն
մը տամ . և զրովհետեւ կ'ուզես ճիշդ գիտութիւն
ունենալ մանաւանդ մեր հին Գիրքերուն՝ այսինքն
անոնց թիւին ու կարգին վրայ , ջանք ըրի քու
կամքդ կատարել , գիտնալով հաւատքիդ վրայ
քու անկեղծ սէրդ ու Խօսքը գիտնալու մեծ փա-
փաքդ : Եւ յաւիտենական կեանքը ձեռք բերե-
լու համար քու ունեցած ջանքդ , և դէպ 'ի Աստ-
ուած ունեցած սէրդ կը ստիպէ քեզ որ ասանկ
բաները բոլոր ուրիշ բաներէն ասելի փնտռես :
Ես ալ ասոնց համար Արևելքի կողմերը գացի ,
բուն ան քաղաքը ուր որ աս բաները գրուեր ու
կատարուեր էին . և հոն Նին կտակարանի Գիր-
քերուն վրայ աղէկ քննութիւն ընելով աս հե-
տեւեալ ցանկը ահա կը գրեմ ու քեզի կը խըս-
կեմ . Մովսէսի հինդ Գիրքերը , այսինքն Գիրք
«Անդոց , Ելից , Պէտացւոց , Խուոց , Երկրորդ
Օրինաց : Ու Յեսուայ , Գատաւորաց , Նոութայ
Գիրքերը , Խագաւորաց չորս Գիրքերը , Անա-
ցորդաց երկու Գիրքերը , Գաւոթի Սաղմոսները ,
Սողոմոնի Առակները կամ Խմաստութիւն , Ճառ-
ջովոշ , Երգ երգոց : Յոք , Խսայի , Երեմիա ,

տասներկու Փոքր Մարգարէները, Դանիէլ, Եղեկիէլ, և Եզրաս': Արոգինէս ալ կ'ըսէ թէ Պիէտք է գիտնանք որ Կանոնական Գիրքերը նոյն Գիրքերն են՝ որոնք Հրէաները մեզի տուին, ու քսաներկու հատ են, Երրայեցերէն գիրերուն թուովը': Ետքը ան Գիրքերուն Յունարէն ու Երրայեցերէն սնունները կարգով կը պատմէ: Եթանասիս՝ իր Սինօփսիս ըսուած գիրքին մէջ կը զը ւցէ թէ 'Բոլոր Քրիստոնեաներուս Առորք Գիրքերը Աստուծմէ շնչուած են, ու իրենց թիւն ալ չէ թէ անորոշ է, հապա որոշուած ու կարդի մտած է: Հին Կտակարանին Գիրքերը են՝ Նանդոց, Ելից, Դետացւոց, Խռուոց, Յեսուայ, Գատաւորաց, Հռութայ, Խմագաւորաց չորս Գիրքերը, Մնացորդաց, Եզրաս, Սաղմոսաց, Եռակաց, Ճողովող, Երգ երգոց, Յոր, Տասներկու Մարգարէները, Եսայի, Երեմիա, Եղեկիէլ, Դանիէլ': Խլարիս՝ որ Եթանասիսին հետ ժամանակակից էր ու Դաշլիա կը բնակէր, Հին Կտակարանին Կանոնական Գիրքերը հետևեալ կերպովը կը համրէ. "Հինգ՝ Մովսէսի, վեցերորդ՝ Յեսուայ, եօթներորդ՝ Դատաւորաց՝ Հռութն ալ իր մէջը, ութերորդ՝ Եռաջին ու Երկրորդ Խագաւորաց, իններորդ՝ Երրորդ ու Չորրորդ Խագաւորաց, տասներորդ՝ Մնացորդաց երկու Գիրքերը, մետասաներորդ՝ Եզրաս՝ 'Եկեմիան ալ հետ, երկոտասաներորդ՝ Սաղմոսաց, երեքտասաներորդ՝ Եռակաց, չորեքտասաներորդ՝ Ճողովող՝ հնգետասաներորդ՝ Երգ երգոց, վեշտասաներորդ՝ տասներկու Մարգարէները, ասոնցմէ ետքը Եսայի, Երեմիա իր ողբերն ու թուղթն ալ մէկտեղ, Դանիէլ, Եղեկիէլ, Յոր ու Եսթեր Լման քը՝

սաներկու Գիրք”։ Ու իր յառաջաբանութեանը
մէջ նաև կ’ըսէ, թէ “Մեր նախնիքները աս Գիր-
քերը ասանկ համրած են, ու մեզի ալ անոնցմէ
այնպէս եկան”։ Գրիգոր Աաղիանզացին իր գիրքը
կարդացողները կը յորդորէ որ Արբազան Գիրքերը
աղեկ միտք դնելով սորվին, բայց Անկանոն գիր-
քերէն զգուշանան։ Ու ետքը Հին Կտակարանին
Գիրքերուն համրանքը կը գրէ, որ Ճիշդ ճրէա-
ներուն ըրած հաշիւին պէս քսաներկու է։ Ինքը
մէկքանիներուն համար գանգատ կ’ընէ թէ Ան-
կանոն գիրքերը Աստուծմէ տրուած Գիրքերուն
հետ խառնեցին։ “Աս (Կանոնական) Գիրքերուն
Ճմարիտ ըլլալուն վրայ ամեննեին տարակոյս չու-
նինք՝ կ’ըսէ, անոր համար ինծի տղեկ երեաց
Կանոնական Գիրքերը մէկիկ մէկիկ համրել, որ
Հին Կտակարանին մէջինները իմ գիտցածիս
նայելով քսաներկու հատ են Երրայեցերէն գի-
րերուն համրանքին չափ”։ Ա երջը կ’ըսէ թէ” Աս
Աստուածային Գիրքերուն չըլլայ որ մէկը բան մը ա-
ւելցունէ և կամանոնցմէ պակսեցունէ։ Կաև պէտք
է աս ալ զրուցեմ թէ իմ համրած Կանոնական
Գիրքերէս ուրիշ գիրքեր ալ կան, որոնք ամեննե-
ւին անոնց կարգէն չեն. անոնք Հին Հայրերը գը-
րած են որ մարդիկ անոնց մէջի խրատական խօս-
քերը կարդալով կրթութիւն առնեն”։ Աս խօս-
քերէն ետքը ան գիրքերուն մէկ քանիին անուն-
ները կու տայ, այսինքն Խմաստութիւն, Աիրաք,
Խսթեր, Յուղիթ ու Տօրիթ։ Լաւոդիկէի ժո-
ղովը Կանոնականներէն դուրս եղող գիրքերուն
Եկեղեցիներու մէջ կարդացուիլը արգիլեց, ու
ժողովուրդը Կանոնական Գիրքերուն որն ըլլալը
գիտնալու համար անոնց անուններուն ցանկը չինեց

որ ճիշդ վերը յիշուածին պէս է: Եւսեբիոս իր՝ Քրո-
նիկոն (Ճամանակագրութիւն) ըսուած գիրքին մէջ
Մակաբայեցւոց գիրքերուն վրայոք խօսելով կ'ը-
սէ, թէ “Եսոնք իբրև Արբազան Գիրքեր ընդու-
նուած չեն”:

Ներսնիմաս՝ որ մեծ ջանքով Նրէից երևելի
վարդապետներէն Նրէարէն Առւրբ Գիրքերը սոր-
վեր էր, աս նիւթիս վրայ միւս Հայրերէն առա-
ւել կատարեալ ու ճիշդ տեղեկութիւն կու տայ: Իր Առւրբ Գրոց թարգմանութեանը վրայով գը-
րած ընդհանուր յառաջաբանութեանը մէջ, իրեն
Երրայեցերէնէն Լատիներէնի թարգմանած Գիր-
քերը յիշելով կ'ըսէ, թէ “Եսոնցմէ դուրս մը-
նացող բոլոր գիրքերը պէտք է Անկանոններուն
կարգը գնել”: Ու Սողոմոնի Գիրքերուն համար
գրած յառաջաբանութեանը մէջը Խմաստութեան
գիրքին ու Աիրաքին վրայով կը խօսի ու կ'ըսէ,
“Եռջինը Երրայեցերէնին մէջը գտեր եմ, բայց
վերջինը չեմ տեսեր. անիկայ Երրայեցւոց մէջ
ամեննեին չկայ, մանաւանդ թէ անոր ոճը ճիշդ
կը ցուցունէ թէ Յունարէն է”: Եշտքը կ'ըսէ: թէ
“Դնչպէս որ Եկեղեցին Յուգիթին, Տօրիթին ու
Մակաբայեցւոց գիրքերը կը կարդայ, ու Կա-
նոնական Առւրբ Գիրքերուն պէս ըընդունիր, ա-
սանկ ալ հասարակութեան հոգեոր շինութեանը
համար կրնայ աս երկու գիրքերը կարդալ, ու
տակաւին Եկեղեցիին վարդապետութիւններէն
մէկը հաստատելու համար ասոնց զօրութիւնը
չընդունիլ”: Դարձեալ Երեմիայի համար գրած
յառաջաբանութեանը մէջ կ'ըսէ. թէ “Երեմիա
մարգարէին գրագիրին բարուքին գիրքը Երրայե-
ցերէն Եղուին մէջ չկայ, ու Կանոնական ալ

սեպուած չէ , անոր համար ես ալ զանց ըրի՞ :
Ու Դանիելի յառաջաբանութեանը մէջ կ'ըսէ ,
“Ես գիրքը Եթրայեցերէնին մէջը ոչ Շուշանին
պատմութիւնը ունի , ոչ Երեք մանկունքին եր-
դը , ու ոչ ալ Տէլին ու Ա իշապին առասպելնե-
րը , որոնք մենք դրինք . որ չըլլայ թէ տգէտ մար-
դիկ մեր վրայովք անանկ կարծեն թէ մենք Առորք
Գիրքէն շատ բաներ դուրս ձգած ենք” : Տօրի-
թին յառաջաբանութեանը մէջ կ'ըսէ թէ “Նրէ-
աները Տօրիթին գիրքը Առորք Գրոց համրանքէն
կը հանեն” : Աս բերած վկայութիւններնուա զատ
ուրիշ շատ վկայութիւններ ալ կային , բայց մենք
համառօտ ըլլալու համար անոնք թողելով միայն
աս մէկն ալ առաջ բերենք : Նոիքարգո՞ւ երկո-
տասաներորդ դարուն , իր Ճողովածու գիրքին
մէջ յայտնապէս կը զրուցէ՝ թէ “Կանոնական
Գիրքերը միայն բասներկու հատ են , և թէ Ի-
մաստութիւնը , Սիրաքի , Տօրիթի , Յուդիթի ու
Մակաբայեցւոց գիրքերը թէպէտ Եկեղեցիներուն
մէջ կը կարդացուին , բայց Կանոնական չեն” :

Եւ Աս գիրքերուն Կանոնական չըլլալը ցու-
ցունելու համար գանք Հիմա Հինգերորդ վկայու-
թեանը , որն որ բռն իրենց մէջէն պիտի հաս-
տատենք : Ան գիրքերը՝ որոնց մէջ յայտնի որ-
պութիւններ կամ յիմար ու ծաղրական պատմու-
թիւններ կան , և կամ ճշմարիտ Առորք Գրոց պարզ
վարդապետութիւններուն դէմ են , Կանոնական
չեն կընար ըլլալ : Ուստի Հիմա ցուցունենք թէ
ինչպէս բոլոր աս գիրքերուն կամ անոնցմէ մէկ
քանիներուն մէջ աս յիշած բաներնիս կը գտնու-
ին : Տօրիթի գիրքին մէջ կը ցուցուի թէ Աստու-
ծոյ մէկ հրեշտակը երևելի սուտ մը զրուցած է .

“Ես եմ Ազարիա մեծն Անանիայի տղան ու քու եղբայրներէդ”։ Տօբէլ. Ե. 18. Որ ասկէց Տօբիթ բոլորովին խաբուեցաւ, ինչու որ ըսաւ “Դուն մէկ բարի ու ազնուական ազգէ մըն ես”։ Տօբէլ. Ե. 19. Իսկ երկոտասաններորդ գլխուն մէջը նոյն հրեշտակը կը զրուցէ թէ “Ես եմ Ուափայէլ ան եօթլ սուրբ հրեշտակներէն մէկը, որ սուրբերուն աղօթքները կը մատուցանեն, ու ան մէկհատիկ Առւրբին քովք կը մտնեն ու կ'ելլեն”։ Տօբէլ. Թ. 15. Յուդիթին պատմութեանը մէջ ուրիշ բան մը չկայ, միայն թէ ամէն ինչ որ Հողեփեռնէսին ըսաւ՝ բոլորովին սուտ։ Բայց իրեն համար ըսուած աստուածաշտութեանը նայելով ամենէն անվայել բանը ասիկայ է, որ կը պատմուի թէ սա հետևեալ խօսքերովք աղօթք ըրաւ ճշմարտութեան Աստուծոյն, “Իմ շրմունքներուս խաբէութիւնովք ծառան իշխանովք ու իշխանը ծառայովք զարկ”։ Յուդիթ. Թ. 15. Արդեօք նր մարդը լսածին պէս չիմանար աս աղօթքին ամբարշտութիւնը։ ասիկայ աղաւանք մըն է թէ ան՝ որ բոլոր ստութիւնը սաստիկ ատելութիւնով կ'ատէ, ասանկ մէկ առաջուրնէ միտք դրուած խաբէութիւն մը յաջողէ։ Աս կնիկը՝ որ աստուածաշտութեան մէջ այնչափ անուանի էր, կը կարդանք թէ Աիմէոնին ընթացքին վրայով շատ գովութիւնով խօսեցաւ Աիմէմացիները անանկ անողորմաբար ջարդելուն համար։ որ Աստուած Առւրբ Գիրքին մէջը յայտնած է թէ ասանկ գործերը որչափ կ'ատէ ինքը։ Տես՝ Օ՞հ. Ե՞ն. 25. 31. Կթա. 5. 7. Անկարայեցւոց երկրորդ գիրքին մէջ Հռուսաղէմի ծերակայտէն մէկուն համար շատ գովութիւնով կը խօսուի,

որ աղեկ սեպեց ինք իր կեանքը կորսնցունել քան
թէ իր թշնամիներուն ձեռքը իյնալ . (Բ Անէ .
Ճ. 42 .) որ շիտակը անձնասպանութիւնը ամե-
նեին մէկ կերպով մը Աստուծոյ Խօսքին չյար-
մարիր : Եսթերի գիրքին կցուած զլուխներուն
մէջ կը կարդանք թէ Ոուրթքէ մեծն Արտաշէ-
սի երկրորդ տարին մեծ մարդ մը եղաւ ու թաշ-
դաւորին պալատին մէջը ծառայող : Եսթ . Ճ. Ա .
2 : Եւ գարձեալ նոյն գլխուն մէջ գրուած է թէ
անիկայ Աարուգոդոնոսորին Երուսաղէմէն Նրէ-
աստանի թագաւորին Յեքոնիային հետ գերի տա-
րածներուն մէջէն էր : Եսթ . Ճ. Ա . 4 : Արդաս եր-
կու ժամանակներուն մէջը հարիւր յիսուն տարի
անցած էր , անանկ որ եթէ գերի տարուած ժա-
մանակը տասնուհինգ տարեկան եղած ըլլար ,
թագաւորին պալատը մտած ատենը հարիւր
եօթանասունուհինգ տարեկան պիտի ըլլար :
Աաւ աս անկանոն յաւելուածը թագաւորը ըս-
պաննելու համար խորհուրդ ընելնին Ասթինէ թա-
գուհիին արձրկուելէն ու Եսթերին կարգուելէն
առլաջ կը պատմէ , որ Կանոնական Ոուրբ Գրոց
ըո որովին հակառակ է : Ոէկ յայտնի հակառա-
կո թիւն մըն ալ Ոակաբայեցւոց առաջին ու
երկրորդ գիրքերուն մէջը կայ : Առաջին գիրքին
իններորդ գլխուն մէջ զրուած է , թէ Յուղա
հարիւր յիսուներկու տարեկան էր երբոր մեռաւ-
բայց երկրորդին մէջը կը պատմուի թէ երբոր
Յուղա հարիւր ութսունըութերորդ տարու էր ,
ինք և Նրէաստանի ժողովուրդը ու ծերակոյացը
Արիստորուղոսին ողջոյն ու խաղաղութիւն խըր-
կեցին : Ասանկով Յուղա աս նամակը իր մեռնե-
էն երսունուվեց տարի ետքը Խորկած կ'ըլլայ : Աս

գիրքերուն մէջն ուրիշ մէկ հակառակութիւն մը
կայ Անտիոքոս Եպիփանէսին մեռնելուն վրայով։
Առջինին մէջը կ'ըսուի թէ անիկայ Պարսկաստա-
նի մէջ Լիմնիա քաղաքը մեռաւ հարիւր քառուն
ունը տարուան, սակայն երկրորդ գիրքին մէջ
կը պատմուի թէ երբոր անիկայ Եկեղատան մտաւ
որ տաճարն ու քաղաքը կործանէ, բնակիչները
անիկայ դուրս ըրին. ու աս տեղէն ետ գառնալուն
Ճամբուն վրայ գէշ փորոտիքի հիւանդութիւնով
մը լեռներուն վրայ մեռաւ։ Ը Անկ. թ. 28.
“Եաւ Արիկանորի համար տրուած պատմութիւնը
առաջին գիրքին եօթներորդ գլխուն մէջ, ու երկ-
րորդ գիրքին տասնուշորսերորդ և տասնուհինգե-
րորդ գլխուն մէջ բոլորովին անյարմար են։ Ան-
կարայեցւոց առաջին գիրքին մէջ սխալ պատմու-
թիւն մը կայ Հռոմայեցւոց քաղաքական կառա-
վարութեանը վրայով. ուր տեղ կ'ըսուի թէ ի-
րենց կառավարութիւնը ամէն տարի մէկ մարդու-
մը կը յանձնուէր որ անիկայ բոլոր երկրին վրայ
կը տիրէր, ու ամէնը անոր կը հնազանգէին։
Ը Անկ. թ. 16. Որ ընդհակառակը Հռոմայեն
ցւոց մէջը աս տեսակ կառավարութիւն ամենեի
եղած չէ։

Վերջապէս յայտնի է որ աս գիրքերը Աստուծ-
մէ տրուած չէին, անոր համար Կանոնական ալ
չէին կրնար սեպուիլ. որովհետեւ անոնք չէ թէ
մարդարէները գրեցին, հապա անանկ մարդիկ որ
բուն իրենց գրութենէն կը յայտնեն թէ անոնք
Աստուծոյ Հոգիովը գրուած գիրքեր չեն։ Հերո-
նիմոս ու Եւսեբիոս աս կարծիքը ունէին թէ
Սակարայեցւոց գիրքերը Յովսեպոս գրած է,
բայց ան մարդուն վրայով բնաւ ըսող մը չեղաւ

թէ անիկայ Առւրբ Հոգիէն շարժուած մարդ մըն
էր : Ուստի թէ որ աս վերի կարծիքը շիտակ է ,
ուրեմն աս գիրքերը նոյն մարդուն գրած Հրէից
պատմութենէն աւելի կանոնական սեպուելու ի-
րաւունք չունին : Հրեաներն ու Վիրիստոննեանե-
րը միշտ աս աւանդութիւնը ունէին թէ Մար-
գարէական Հոգին Մաղաքիայէն ետքը ալ դադ-
րեցաւ մինչև Յովհաննէս Մկրտչին գալը . ասոր
համար Հրեաները Մաղաքիային՝ մարգարէներուն
կիքը կ'ըսէին : Եւսերիոս երբոր Հրէից իշխան-
ներուն անունները կու տայ , Օօրաբարէլէն ետ-
քը ալ անդին չանցնիր . “Ինչու որ” կ'ըսէ ին-
քը , “Իաբիլոնի դերութենէն դառնալէն մինչև
մեր Փրկչին աշխարհը գալը անանկ մէկ գիրք
մը չկայ որ կրնայ Առւրբ սեպուիլ” : Օգոստինոս
ասոնց պէս վկայութիւն մը կու տայ . “Մաղաքիա-
յէն ետև Հրեաները ալ մարգարէ չունեցան ,
այսինքն գերութենէ դառնալնուն մինչև մեր Փրը-
կիչին գալուն մէջտեղի եղած բոլոր ան միջոցին” :
Միրաքին գիրքը որ բոլոր միւս Ծնկանոն գիրքե-
րուն երևելին է , Միրաքին տղին Յեսուին գը-
րածն է : Կ'երևայ թէ ասոր մեծ հայրը Յեսու
գիրք մը գրած էր որ իր տղին Միրաքին թողուց,
ու ան ալ իր տղին Յեսուին տուաւ , որ շատ աշ-
խատեցաւ անիկայ կարգի դնելու , բայց ինքը ա-
մենեին մէկտեղ մը իրեն համար կամ բուն ան
գիրքը շինողին իր պապուն համար մարգարէ չը-
սեր : Յառաջաբանութեանը մէջ կ'ըսէ , թէ “Իմ
պապս Յեսու Օրէնքին ու Մարգարէներուն և
ուրիշ մեր հայրերուն գիրքերը շատ կարդալով ,
ու անոնց մէջէն աղէկ գաղափարներ քաղելով ու-
զեց որ ինք ալ ուսման ու իմաստութեան վերա-

բերեալ բան մը գրէ , որ սորվելու փափաք ունեցաղները անիկայ կարդալով առաւել ջանք ընեն օրէնքը պահելու : Աւստի կը խնդրեմ ձեզմէ որ սիրով ու միտք դնելով կարդաք , ու մեզի թողութիւն ընէք ուր տեղ որ աս թարգմանութեանս մէջ մէկ քանի բառեր դուրս թողուցած դտնաք : Սանաւանդ թէ Երրայեցերէն լեզուին մէջ քանի մը խօսքեր կան որ ուրիշ լեզուի մը շատ դըժուար կը թարգմանուին : Երկիպտոսի Եվկրդէտէս թագաւորին երսունըութերորդ տարին երբոր ես հոն գացի ու ժամանակ մը կեցայ , մէկ գիրք մը զտայ՝ որուն մէջը շատ սորվելու արժանի բան կար , ուստի հարկաւոր սեպեցի որ անիկայ շատ ջանքով ու հոգ տանելով թարգմանեմ . ու մեծ ըդգուշութիւնով և փութով բոլոր հոն եղած միջոցիս մէջ անիկայ լմնցունելու ջանք ըրի” : Եւ ահա բուն աս գիրքը շինուը իրեն համար կ’իմացունէ թէ Աստուծմէ շարժուած չէ . և ասիկայ հաստատելու համար ուրիշ վկայութիւններու կարօտ չենք : Վակաբայեցւոց երկրորդ գիրքը գրողը կը խոստովանի թէ Կիւրենացի Յասոնին շինած հինգ հատոր գիրքերը ինք մէկ հատորի մը մէջ համառօտեր է . որ աս բանին համար այսպէս կ’ըսէ . “Ինչու որ մենք որ աս գիրքը համառօտելու ծանրգործը վրանիս առինք , արդարէ շատ դժուար էր , ու քրտինք թափելով աշխատելու և մեծ հոգ տանելու ալ գործ մը” : “Իարձեալ կ’ըսէ . “Աս պատմութեանս ճշմարիտ ըլլալը անիկայ գրողին կը ձգենք , միայն թէ մենք ասիկայ կարճեցունելով ու համառօտելով պատմելը զանց ըցընքինք : Ինչպէս երբոր մեծ շինուածք մը կը շինուի , մէջի գործաւորները զատ զատ գործեր կը

բանին . բայց անոր սկսուելն ու լմնալը անոր
բուն ճարտարապետէն կախուած է . և մէջի ծեփը,
ներկը , տեսակ տեսակ նկարներն ալ նկարիչն
գործն է : Ասանկ ալ աս պատմութեանս պարա-
գաները և անոր ճշմարիտ ըլլալը ու քանի մը
դժուարիմաց տեղերուն մեկնութիւնը անկէց փըն-
տըռելու է , որ աս գիրքերը շինեց : Բայց անոր
ով համառօտելը ու ասանկ կարճառօտ խօսքե-
րով պատմելը , ինչպէս որ հիմա յանձս առեր եմ
ընելու , ինձմէ զիտնալու է” : Արդեօք ուրիշ ի՞նչ
կարօտութիւն կայ հաստատելութէ աս գիրքը գրողը
Աստուծմէ շարժուած չէ : թէ որ Աստուծմէ շար-
ժուելով զրոյ կայ՝ անիկայ կիւրենացի Հասոնը
պէտք է ըլլայ որ բուն ան պատմութիւնը գրեց .
սակայն անոր գրածը շատ ժամանակ է որ կոր-
սուած է , ու հիմակուան մեր ունեցածը միայն
անոր համառօտուածն է , որ ան խեղճին ալ այն-
չափ աշխատութեան ու նեղութեան պատճառ ե-
ղաւ : Ահա այսպէս կարծեմ բաւական կ'երեւայ
թէ աս գիրքերը գրոյները մարդարէ չէին . և ի-
րենց ան գիրքերը գրելու կերպերէն կ'երեւայ թէ
անոնք ալ իրենց համար չըսին թէ Աստուծմէ
շարժուած են , մանաւանդ թէ իրենց խօսուածքին
կերպն ալ Աստուծոյ ողիովը գրոյներուն խօ-
սուածքէն շատ տարրեր էր :

ՆՈՐ ԿՏԸՆԵՐԸՆԻՆ ԿԵՐԱՄԵԿԻՆ

ՌԱՎԵԼՈՒԹԻՒՆ Պ. 883

“Ես կանոնաբանէ Գիրքերուն կանոնախան ըլլալ
երբ իսչ ինչ հեղնակութիւնու Հաստագութիւնու :

Ես անգամ կը հարցուի թէ “Ես կտակարանին կանոնական ըլլալ երբ հաստատուած է, ու ինչ հեղինակութիւնով։ Ես բանին վրայով խօսողներուն և գրողներուն շատերը շատ անգամ սխալ կերպով խօսած են. վասն զի անանկ կը ցուցունեն որ իրը թէ “Ես կտակարանին Գիրքերը կանոնական պիտի չսեպուէին” թէ որ Եկեղեցական ժողովները կամ թէ Եկեղեցին Հայրերը անիկայ չհաստատէին. և կամ թէ որ բոլոր ան Գիրքերը մէկտեղ ժողվուած անանկ մէկ Գիրքի մը մէջ չկազմուէին։ Այսպիս շիտակը տա է որ ան Գիրքերուն ամէն մէկը իրենց զրուած օրէն՝ ի վեր կանոնական են, ինչպէս որ ասիկայ շատ ճրամարիտ գիտենք. և անոնց կանոնական սեպուիլը չէ թէ Եկեղեցիի կամ Ժողովի մը անանկ վճռած ըլլալուն համար է, հապա Աստուծոյ Հոգիովը գրուած ըլլալնուն համար։ Մենք հիմա վկայութիւններ պիտի բերենք, չէ թէ աս Գիրքը ժողովներով կամ ուրիշ ինչ և իցէ մէկով մը հաստատուած ըլլալը ցուցունելու համար, հապա անոնք ճիշդ Մատթէոսին՝ Յովհաննէսին՝ Պետրոսին կամ Պողոսին զրածները ըլլալը հաստատելու համար, որոնք աղէկ գիտենք թէ Աստուծմէ շար-

ժուած էին : ‘Առ կտակարանին Գիրքերը իրենց
մէկ հատորի մը մէջ ժողվուելնէն առաջ կատա-
րեալ լյանոնական էին , ու թէ որ իրենց գրուած
տտենին պէս անանկ զատ մնային ու մէկ Գիրքի
մէջ չժողվուեին , հիմակուանէն ուրիշ տարրե-
րութիւն մը ամենեին չէին ունենար : Անաւանդ
թէ բնաւ յայտնի ալ չէ թէ անոնք հին ժամա-
նակը անանկ մէկտեղ կազմուած էին : Անը ու-
նեցած վկայութիւններուն պինտ հաւանականը աս
է , որ ան ատենը աւելի սովոր էին անոնք երկու
հատոր գործածել , որոնց մէկուն Աւետարան կ'ը-
սէին , ու միւսին Առաքեալներ : ‘Առ կտակա-
րանին հին ձեռագիրներէն մէկ քանիները կան
հիմա՝ որոնք աս կերպովը կազմուած են , ու հին
չայրերը շատ անգամ ‘Առ կտակարանին վրա-
յով աս երկու անունովը կը խօսին : Ուրեմն ա-
նոնց ո՞յ ատեն անանկ կազմուիլը հարցունողին
տրուելու յատուկ պատասխանը ասիկայէ , թէ երբ-
որ ‘Առ կտակարանին վերջին Գիրքը գրուեցաւ ու
հրատարակուեցաւ , անատենը աս Աանոնին մտաւ :
Բայց թէ որ հարցուի թէ աս Գիրքերը Ե՞րբ ժող-
վուեցան ու անանկ մէկ կամ երկու հատոր կազմուե-
ցան , ասոր որոշ պատասխան մը չկրնար տրուիլ . մա-
նաւանդ թէ աս Գիրքերը գրուած տեղերուն մօտ
եղող Խկեղեցիները անշուշտ հեռու տեղեր եղող-
ներէն առաջ կ'առնէին : Անշուշտ մէկ Խկեղեցի
մը չկար ան ատենը որ աս Գիրքերը լման ժող-
ված ըլլար , ինչու որ ասոնց բնագիրները ունե-
ցող Խկեղեցիները մինչև որ անոնք օրինակէին
ու միւսներուն խրկէին՝ ժամանակ կը քշէր : Աս
պատճառով ան ատենի Խկեղեցիներուն մէկ քա-
նիները կարծ Գիրքերը շուտով չունեցան , հապա

պինտ առաջ երկան Գիրքերը առին: Ա ասն զի Ե-
կեղեցիները՝ Կոր կտակարանին մեծ Գիրքերը
շուտով ձեռք ձգելու շատ փափաք ունենալու էին,
ուստի ջանք կ'ընէին որ անոնց օրինակները ունե-
նան: Եւ որովհետև հաւանական է թէ կարծ
Գիրքերուն վրայով շատ չէր խօսուեր, անոր հա-
մար անոնք ալ միւսներուն պէս շուտով ձեռք բե-
րելու մեծ փափաք մը չէին ունենար: Երբոր
խորհինք թէ հիմա՝ որ տպագրութեան արհեստը
այսափ առաջ գացած է, ինչպէս դժուար է քիչ
ատենի մեջ շատ մը Աստուածաշունչ տպելը, կը
գիտնանք թէ որչափ զարմանալի բան է որ Ա-
ռաջին դարուն մեջ հաստատուած այնչափ Եկե-
ղեցիները՝ ըսենք թէ մարդիկներն ալ, զատ զատ
ամենը՝ Կոր կտակարանին օրինակներն ունեցան.
որուն ամէն մէկ գիրը մէկիկ մէկիկ գրիչով օրի-
նակելէն ուրիշ ճամբայ մըն ալ չկար:

Առաջին Քրիստոնեաներուն Առաքելոց գրու-
թիւններուն վրայ ունեցած սէրը հազիւ թէ կըր-
նանք հասկընալ, որ բուն մեր տղայութենէն 'ի
վեր անոնք ունեցեր ու կարդացեր ենք: Օոր օ-
քինակ՝ Պօղոս առաքեալին երեսը չտեսնալով ա-
նոր զարմանալի դարձն ու աշխատութիւնները և
ունեցած շնորհքները լսող մարդիկը արդեօք որ-
շափ կը փափաքէին անոր գրութիւնները կարդա-
լու: Եւ անշուշտ Առաքեալին քարոզութիւնը
ըսուն իր բերնէն լսողներն ալ իր գրած նամակնե-
րը կարդալու քիչ փափաք չունէին: Աւրեմն զար-
մանք չէ թէ ամէն մէկ Եկեղեցի Առաքեալներուն
բոլոր գրութիւնները ունենալու կը փափաքէին:
Ա անաւանդ թէ անոնց Աստուածոյ Հոգիովը շար-
ժուած մարդիկներէ գրուած ըլլալը գիտնալով

անոնց հեղինակութեանը վրայ ալ ուրիշ վկայութիւն պէտք չէր : Ա՞ի միայն պէտք եղածը սա էր թէ արդեօք ան Գիրքերը ճիշդ ան Շոաքեալներուն գրածներն էին՝ որոնց անունովը կը կանչուէին , թէ չէ : Ասիկայ գիտնալու համար պէտք է նկատել որ Պօղոսի թուղթերուն մէջը քանի մը խօսքեր կան , որ հասարակ կարգացողները պինտ պէտքի բան մը չեն սեպեր , բայց անոնց մէջը շատ երևելի միտքեր կան : Օոր օրինակ՝ “Ես ալ Տերտիոսս որ աս թուղթը գրեցի” : Հայութ. մ.օ. 22 : “Ես բարել իմ ձեռքիս՝ Պօղոսինն է” : Ե Կորնել. մ.օ. 21 : “Եայեցէ՛ք՝ ինչպէս գիրերով գրեցի ձեզի իմ ձեռքովս” : Գալու. օ. 11 : “Ես ողջոնը իմ ձեռքիս՝ Պօղոսինն է , որ ամէն թուղթերուն մէջ նշան է” : Ե Ծան. Դ. 17 : Պօղոս առաքեալը ընդհանրապէս գրագիր մը կը գործածէր , բայց իրեն թուղթերը խրկած Եկեղեցիները գիտնալու համար թէ անոնք ճիշդ իրենն են , ամէն ատեն բարել ինք իր ձեռքովը կը գըրէր , որ բուն իր ձեռքին գիրը տեսնալով վստահ ըլլան : Ե Յսքան գգուշութիւն կ'ըլլուէր աս Ալբազան գրութիւններուն բուն իրենց հրատարակուած ատենէն անոնց հարազատ ըլլալը իմացունելու համար : Եւ աս նոյն պատճառին համար էր որ թէ Պօղոս և թէ միւս Շոաքեալները իրենց թուղթերը տանող մարդոցը անունները ու ընաւորութիւնները մանրամասնաբար կը գրէին : Եւ կ'երեւայ թէ Եկեղեցիին պատուաոր անդամներուն կու տային ան Գիրքերը տանելու , մանաւանդ թէ աս հարկաւոր պաշտօնը մինակ մէկու մըն ալ չէին հաւատար , հապա քանի մը մարդ մէկտեղ ընկեր կ'ընէին :

Եսը կրտակարանին ցանկերուն վըստ :

Ինչպէս որ Հին Կտակարանին վրայով, անանկ ալ Եսը Կտակարանին Գիրքերուն ցանկը կը գտնանք որ շատ հին ատենները երեկելի Հայրերը գրած են, որոնց գրութիւնները մինչև հիմա կան. նոյն բանը քանի մը Ճռողվներ ալ դըրեր են՝ որոնց կոնդակները տակաւին կան : Աս ցանկերը ըստ մեծի մասին իրարու կատարեալ համաձայն են. միայն թէ մէկ քանիին մէջը հիմակուան կանոնական սեպուած Գիրքերուն մէկ քանին չկան, և աս բանիս համար քանի մը պատճառներ ունինք : Առւրբ Գրոց պինտ առջի տարածուելու ատենը ասանկ ցանկերու շատ մեծ կարօտութիւն կար, ինչու որ հեռուն եղող Եկեղեցիները ու հասարակ ժողովուրդը կարելի էր թէ սուտ գրութիւններով խաբուէին. որովհետեւ կը կարծուի թէ անանկ գրութիւններ ան ատենը պինտ շատ կային : Անոր համար շատ հարկաւոր էր որ առաջնորդները իրենց ժողովրդոց Աստուծոյ Խօսքը սորվեցուցած ատենը ամենէն առաջ ասիկայ ալ սորվեցունէին թէ որո՞նք են Ճիշդ կանոնական Գիրքերը : Աս Գիրքերուն Ճշմարիտ ըլլալը աղէկ ստուգելու համար առջի ատենը շատ մեծ նեղութիւններ քաշուեցան : Բարեպաշտ Եպիսկոպոսներ մի միայն աս բանին համար Հրէաստան գացին ու հոն ժամանակ մը մընացին, որ աս Գիրքերուն հարազատութիւնը և անոնց վերաբերեալ ամէն պարագաները աղէկ որոշեն ու սորվին :

Եսը Կտակարանին Գիրքերուն առաջին կանոնաւոր ցանկը Ուղղինէս իր գրութիւններուն մէջը

յիշած է , որ Առողջ Վրայ շատ աւելօք
տեղեկութիւն ունենալուն համար ճիշդ՝ որոշ ու
շիտակ կրնար գրել : Աս մարդը չէ թէ միայն Առողջ
Գիրքը շատ կարդացեր էր , հապա շատ տեղեր
ալ պտրտեր էր , ու մանաւանդ թէ իր կեան-
քին մեծ մասը Հրեաստանի մէջ անցուցեր էր ,
ու անոր ալ անանկ յարմար կողմերը՝ որ ամէն
տեղի Եկեղեցիներէն դիւրութիւնով կրնար լուր
առնել ուր որ աս Գիրքերը պինտ առաջ գրուե-
ցան : Որոգինէս ծաղկեցաւ Յովհաննէս առաւ-
քեալին մեռնելէն հարիւր տարիի չափ ետքը . ու-
րեմն անիկայ աս Գիրքերուն զրուած ժամանա-
կին այնքան մօտ էր , որ անոնք գրողներուն վը-
րայով կրնար պինտ ստոյգ տեղեկութիւններ ձեռք
բերել : Աս մեծ ու գիտնական մարդուն բուն իր
գրութիւններէն շատերը կորսուած են , միայն Կոր
կտակարանին Գիրքերուն ցանկը կայ Եւսերիսի
Եկեղեցական պատմութեանը մէջ յիշուած : Եւ
ասիկայ Որոգինէսին՝ Մատթէոսի ու Յովհան-
նէսի Եւետարանին վրայօք գրած ճառերուն մէջն
է : Եր ցանկին մէջ կը յիշէ չորս Եւետարաննե-
րը , Ըստքելոց գործքերը , Պօղոսի տասնուշորս
Խուղթերը , Պետրոսի երկու Խուղթերը Յովհան-
նէսի երեք Խուղթերը , ու Յայտնութեան Գիր-
քը : Աս թիւը ճիշդ հիմակուան կանոնական
Գիրքերուն թիւն է . Յակորին ու Յուդային
Խուղթերէն զատ՝ որոնք պատահմամբ դուրս
ձգուած են՝ ու չէ թէ գիտմամբ . ինչու որ գրու-
թիւններուն ուրիշ տեղերը աս Խուղթերուն կա-
նոնական ըլլալը կը խոստովանի : Որոգինէսին՝ ու-
րիշ Գիրք մը մէջ շնօթելով՝ ճիշդ հիմակուան կա-
նոնական Գիրքերուն թիւը դրելէն կ'երե-

ւայ, թէ ան ատենի գիտնական մարդիկը աղէկ որոշեր էին ‘Ե՞ր Կտակարանի Գիրքերուն Կանոնական ըլլալը : Եւ Աստուծոյ Հոգիովը գրուած ու հասարակ մարդոցը գրած գիրքերը ան ատենն ալ ճիշդ հիմակուան պէս որոշուած ու վըճռուած էին :

‘Ե՞ր Կտակարանի Գիրքերուն ցանկը Եւսեբիոս ալ՝ Եկեղեցիին գիտնական պատմիչը տուածէ, որուն ըրած աշխատութիւններուն համար բոլոր ուրիշ մարդոց ունեցածնուս աւելի պարտականութիւն ունինք . որովհետև ինքը Առաքելոց ու իր ատենին մէջտեղի եղած ժամանակին Եկեղեցական պատահած բաները շատ հոգ տանելով ու հաւատարմութիւնով ժողվեց : Եւսեբիոսի տուած վկայութիւնը Որոգինէսէն հարիւր տարիի չափ ետքն է, որուն տուած ցանկը իր Եկեղեցական պատմութեանը մէջ կը գտնուի : Ենոր մէջ ճիշդ մեր հիմակուան ունեցած բալոր կանոնական Գիրքերը կը համրէ, բայց կ'ըսէ թէ ոմանք Յակոբի Թաուղթին՝ Պետրոսի Երկրորդ Թաուղթին ու Յովհաննու Երկրորդ ու Երրորդ Թաուղթերուն վրայով տարակոյս ըրին, ու թէ ոմանք Յայտնութեան Գիրքը ընդունեցին, ու ոմանք ալ ընդունեցին : Ասկայն Եւսեբիոս կ'ըսէ թէ “Ղմ կարծիքս աս է որ անոնք առանց տարակոյս մը ընելու պէտք է ընդունուին” : Եկեղեցական պատմիչներուն մէջ աս նիւթիս վրայով ճիշդ տեղեկութիւն տալու յարմար Եւսեբիոսէն զատ մէկը չկայ : Ասիկայ իր կեանքին մեծ մասը Քրիստոնէական Եկեղեցիին առջի ատենները քըննելով անցուցեր էր, ու Եկեղեցական գործքերու վերաբերեալ բոլոր գրութիւններուն շատ ա-

ղԵկ ծանօթութիւն ունէր . որոնց շատերը հիմա
կորսուած են , ու մեր հիմակուան անոնց վը-
րայով գիտցածներնիս ալ մի միայն աս ժրաջան
մարդուն միջոցովը սորված ենք :

Աթանասիոս որ մեր Փիրկչին Աստուածութիւնը
հաստատելու համար շատ բաներ գրելով ու շատ
չարչարանքներ բաշելով ամենուն ճանչուած է,
իր Աբնօփսիս (Համառօտութիւն Սուրբ Գրոց)
ըսուած գիրքին մէջ՝ Կոր կտակարանի Գիրքե-
րուն ցանկը կը գրէ, որ հիմակուան մեր ունեցա-
ծին հետ մի և նոյն է: Եաւ կիւրեղ իր Վրիս-
տոնէական գիրքին մէջ ասոնց մէկ ցանկը գրած
է Ճիշդ հիմակուան եղածին պէս, միայն թէ ա-
նիկայ Յայտնութեան Գիրքը դուրս ձգած է:
Աթանասիոս ու կիւրեղ՝ Եւսեբիոսին հետ ժա-
մանակակից էին. սակայն կիւրեղ կարելի է որ
քսան կամերսուն տարի աւելի ետքն ըլլայ: Չոր-
րորդ դարուն կէսէն քիչ մը ետև Լաւողիկէի
ժողովին բոլոր Եպիսկոպոսներն ալ վկայութիւն
կու տան: Աս ժողովին մէջի Կոր կտակարանին
վրայով եղած խօսքը՝ անոր վաթսուներորդ կանո-
նին մէջը գրուած կայ, որն որ Ճիշդ մերինին պէս
է, միայն թէ Յայտնութեան Գիրքը դուրս ձը-
գուած է: Աս ժողովին վճռած կանոնները քիչ
ժամանակէն ետև բոլոր Եկեղեցիները ընդունե-
ցին, որոնց մէջն էր նաև յիշուած ցանկը: Ահա
այսպէս կը տեսնանք որ Կոր կտակարանի՝ Յայտ-
նութեան Գիրքէն զտտ, կանոնական Գիրքե-
ը կազմող բոլոր գրութիւնները, շատ կա-

* Հենց յանիվ էր ու մէջ Ա-ւ-շը Պարսց մէջ էն առ մէջ Պար-

նուխ՝ այսինքն չորրորդ դարուն մէջը աշխարհիս
բոլոր կողմերը՝ ուր որ Վրիտոնէական Եկեղեցի
կար, ընդհանրապէս ընդունուած էին : Անկ
քանի տարի ետև Հերոնիմոս ծաղկեցաւ, որ բո-
լոր Աստուածաշունչը Խատիներէնի թարգմանեց :
Խնքը մէկ ցանկ մը ունի գրած, որ ամէն կերպով
ճիշդ մեր հիմակուան ունեցածին պէս է, միայն
թէ Երրայեցւոց Խռութին վրայով քիչ մը տա-
րակուսելով կը խօսի, անոր հեղինակին անունը
յայտնի դրուած ըռլալուն համար : Խայց իր գը-
րութիւններուն ուրիշ տեղերը կը ցուցուե թէ
ինք աս Գիրքը միւսներուն պէս Կանոնական ըն-
դաւնած է : (Օգոստինոս իր Վրիտոնէական վար-
դապետութիւն ըսուած գիրքին մէջ, Ասր Կտա-
կարանի Գիրքերուն անունները գրած է, որոնք
ամէն մէկ կերպով մերինին հետ նոյն են : Կարթա-
գինէի ժողովը՝ որ (Օգոստինոս ալ հոն էր, մէկ
ցանկ մը գրած է ճիշդ մեր ունեցածին նման : Աս
ժազովին մէջը քառսունուշորս Խպիսկոպոս կային,
և յիշած ցանկերնիս իրենց քառսունըութերորդ
Կանոնին մէջը կը դանուի :

Կոր Կտակարանին հիմակուան ընդունուած
Գիրքերուն ցանկը և Կանոնական ըլլալը հին ա-
տենէն հաստատուած ըլլալուն մէկ ուրիշ բաւա-
կան վկայութիւն մը կայ . որ ան ատենի բոլոր
Հայրերը իրենց գրութիւններուն մէջը աս Գիր-
քերէն իբրև Առւրը Գիրք շատ վկայութիւններ
բերած են . որ աս Հայրերուն բնակած տեղերն
ալ իրարմէ շատ հեռու տեղուանք էին : Եւ թէ
որ ան գրութիւնները մէկիկ մէկիկ հոս յիշենք
որոնք որ աս Գիրքերուն Կանոնական ըլլալը կը
հաստատեն, ան ատենը ըսածնուս ճշմարիտ ըլ-

լալը առաւտել յայտնի պիտի երեայ : Բայց թէ
ինչո՞ւ համար ան մարդիկը՝ որոնք Արիա՝ Եփ-
րիկէ ու Եւրոպա կը բնակէին, մի միայն աս
Գիրքերէն վկայութիւն բերած են, ու չէ թէ
ուրիշ Գիրքէ մը, սա երկու պատճառը կրնայ
արուիլ, թէ կամ իրենք ուրիշ կանոնական Գիր-
քեր չէին ճանչնար, կամ թէ որ կը ճանչնային
ալ՝ անոնք աս թուղթերուն հաւասար չէին սե-
պեր : Այս երկու պատճառին որն որ ըլլայ՝ վեր-
ջապէս ասանկ կը վճռուի թէ կանոնական Գիր-
քերը միայն անոնք են՝ որոնցմէ իրենք իրրե Առորք
Գիրք վկայութիւն առեր են : Օրինակի համար՝
Պետրոսի Առաջին Խուղթը կանոնական է, ինչու որ
աշխարհիս ամէն կողմը գտնուող շատ հին Քը-
րիստոնեայ մատենագիրներ միշտ անկէց վկայու-
թիւն առած են : Բայց Պետրոսի Հայտնութիւ-
նը ըսուած գիրքը Անկանոն է, ինչու որ առջի
չայրերէն մէկն ալ անկէց ամենեին վկայութիւն
մը առած չէ . ասանկ ալ նաև Պետրոսի Գործ-
քերը ու Պետրոսի Աւետարանը ըսուած գիրքե-
րը : Առջի Եկեղեցիները աս գիրքերը ամենեին չէ-
ին գիտեր, անոր համար հարազատ գրութիւն-
ներ չեն . ասիկայ վճռական ապացոյց մըն է ու
մէկը չկրնար ասոր դէմ բան մը գտնալ :

Եօր կտակարանին հիմակուան Գիրքերուն
ճիշդ կանոնական ըլլալուն ուրիշ վկայութիւն մը
աս Արքաղան Գիրքին հին ատենները ուրիշ լե-
զուներու թարգմանուիլն է : Գիտենք որ շատ
հին ժամանակը Եօր կտակարանին Լատիներէն
թարգմանութիւնները կային, որ մինչև Ներոնի-
մուսի ժամանակը գրեթէ աւրուեցան ու մէջերնին
շատ փոփոխութիւն մոաւ . ասոր համար Ներո-

Նիմոս անիկայ նորէն թարգմանելու ձեռք զարկաւ որ քիչ ժամանակէն պինտ հիներուն տեղը բռնեց : Հիմա թէպէտ հին լատիներէն թարգմանութիւններէն ամենեին չկան , միայն քանի մը անստոյդ կտորներ մնացած են , սակայն աղէկ վըկայութիւն ունինք թէ անոնց մէջի եղածներն ալ ան նոյն Գիրքերն էին՝ որոնք Ներոնիմոսի թարգմանածին մէջը կան : Այս կտակարանին Սորի լեզուի մէջ շատ հին մէկ թարգմանութիւնը կայ որ բոլոր իր մէջը եղած Գիրքերուն կանոնական ըլլալուն շատ զօրաւոր վկայութիւն մըն է : Աս պատուական թարգմանութիւնը բուն ինքը կը ցուցունէ թէ շատ հին է , և քանի մը երեելի Սորերէն զիտցողներ՝ որոնք ան թարգմանութիւնը շատ աղէկ քննած են , կը կարծեն թէ անիկայ առաջին դարուն վերջերը թարգմանուած է : Աս թարգմանութեանը մէջ կան չորս Վեետարանները , Առաքելոց Գործքերը , Պօղոսի Թառւղթերը՝ Երրայեցւոց Թառւղթն ալ հետ , Յովհաննու և Պետրոսի Առաջին Թառւղթերն ու Յակոբոս առաքեալին Թառւղթը : Հիմակուան ունեցած Թառւղթերնուս այսչափին կանոնական ըլլալուն վկայութիւնը յայտնի եղաւ : Ու Յայտնութենէն զատ միւս դուրսը մնացած Թառւղթերն ալ որովհետեւ քիչ ու պղտիկ են , ուստի կարելի է որ թարգմանիչը անոնք չէր գիտեր , կամ թէ անոնց հարազատ ըլլալուն ինքը դեռ վկայութիւն մը չունէր : Ու Յայտնութեան Գիրքին վըրայով ալ կ'ըսենք՝ թէ անիկայ ինչ պատճառով որ միւս հին ցանկերուն մէջը չկայ , կարելի է որ նոյն պատճառովը հոս ալ թարգմանուած չէ : Աս Գիրքը այլարանօրէն ըլլալով ան ատենի հասա-

րակ ժողովուրդը դժուարիմաց կը սեպէին, անոր համար Եկեղեցիներուն մէջ կարդացուելու հատորներուն մէջը չէին դներ :

Այեր հիմակուան ունեցած Գիրքերուն կանոնական ըլլալուն վրայ սա հետեւեալ քանի մը ծանօթութիւնները կը նշանակենք :

1. Շատ հին ատենէն՝ Այօր կտակարանի Գիրքերուն ցանկը զրողները գրեթէ բոլորն ալ ճիշդիրարու հետ մէկ են : Տասներեք հին ցանկերուն եօթը հատին մէջը ճիշդ մի և նոյն Գիրքերն են որոնք հիմա մեր՝ Այօր կտակարանին մէջը կան. մնացածներուն երեքն ալ ամէն բանով մէկ են, միայն թէ Հայտնութեան Գիրքը չունին, որուն կանոնական ըլլալը թէպէտ կը հաւտային, բայց բաւական պատճառով ցանկին մէջ չդրին : Ու ան մնացած երկուքն ալ տակաւին կը հաստատեն թէ գուրս ձգուած կամ տարակոյս եղած Գիրքերը ան ցանկերը զրողները իբրև հարազատ ընդունած էին : Ուրեմն հաստատ վկայութիւն կայ թէ հին Եկեղեցին՝ Այօր կտակարանի կանոնական Գիրքերը կատարեալ որոշած է : Են Արբազան Գիրքը երրորդ ու չորրորդ և հինգերորդ դարերուն մէջի բոլոր ուրիշ գիրքերէն շատ եւելօք որոշուած ու անոր մէջի Գիրքերուն ցանկն ալ աղէկ կարգի դրուած էր :

2. Պէտք է յիշել թէ աս ցանկերուն պինտ առջնը Արոգինէս գրած է, որ Հովհաննէս առաքեալին մեւնելէն հարիւր տարիի չափ ետքն եկաւ . ու իր ըրած ճամբորդութիւնովը երկար ատեն Հրէաստանի մէջ բնակելով ու շատ գիրքեր կարդալով Եկեղեցիին մէջի սկիզբէն մինչեւ իր ատենը եղած բոլոր դարձուածներուն և գըտնուած գրութիւններուն վրայով կատարեալ տե-

ղեկութիւն ստացեր էր : Ասոր հետ պէտք է նաև
յիշել թէ աս ցանկերը Եկեղեցին մէջի պինտ
գիտնական բարեպաշտ ու ընտիր մարդիկները
կամ թէ ժողովները գրեցին . ու թէ աս գրող-
ները աշխարհիս տարբեր ու իրարմէ շատ հեռու
տեղերը կը բնակէին , զոր օրինակ՝ Երուսաղէմ,
Կեսարիա , Կարթագինէ , Կոստանդնուպոլիս ,
Կիալոս , Եղեքսանդրիա , Խտալիա , ու Փոքր Ե-
սիա : Ասանկով կ'երեայ թէ աս Կանոնական
Գիրքերը շատ հին ատենէն ընդունուած էին , ու
ամէն տեղ ալ մի և նոյն էին , անոր համար կը
դժնանք որ Հայրերը բոլոր իրենց գրութիւննե-
րուն մէջ մի և նոյն Ոուրբ Գիրքէն իրենց վկա-
յութիւն կ'առնէին : Ու հերետիկոսներէն զատ ա-
մենեին մէկը չենք տեսնար որ Կանոնական Գիր-
քերուն մէկը չընդունած ըլլայ :

3. Բոլոր աս բերած վկայութիւններովնիս ա-
մենեին չենք ուզեր ըսել թէ մէկ ժողովք մը կամ
Եպիսկոպոս մը աս Գիրքերուն Կանոնական ըլ-
լալը հաստատելու իշխանութիւն ունին , հապա
միայն վկաներ կրնան ըլլալ , որոնք վկայութիւն
կու տան Եկեղեցիներուն թէ անոնք իրաւցգնէ
Եռաքեալներուն հարազատ զրութիւններն են :
Ուրեմն հին ժամանակները բնաւ ասանկ կարծիք
մը չեղաւ թէ աս Գիրքերուն Կանոնական ըլլալը
Եկեղեցին կամ ժողովքներուն իշխանութիւնո-
վք հաստատուած է , հապա անոնք իրենց հրա-
տարակուած օրէն ճիշդ կատարեալ Կանոնական սե-
պուելու իշխանութիւն ունէին , և հաւատքի ու
վարքի վերաբերեալ ամէն բաներու մէջ առաջ-
նորդ ու կանոն ըլլալու համար Եկեղեցիներուն
տրուեցան : Հին Հայրերը ամբարշտութիւն պիտի
սեպէին թէ որ Եպիսկոպոս մը կամ ժողովք մը

Առողք Գիրքին իշխանութեանը խառնուելու բանի մը ձեռք զարնէր , կամ թէ որ Առաքեալներէն եկած Գիրքերուն մէջը ուրիշ գիրքեր խօթելու համարձակէր : Ուկայէտ Եկեղեցին ԵԱՐԵՎԵԼՆԵՐՈՒՆ ՈՒ ԽԸՆԴՀԵՐԵԼՆԵՐՈՒՆ հիմին վրայ շինուած է , ՈՐՈՒՆ ԵԿԱՒԼԻՒՄ ԳԼՈՒԽԸ ՅԻՍՈՒՄ ՔՐԻՍՏՈՍՈՒՆ է , բայց Առողք Գիրքերուն իշխանութիւնը իրենց դրուած օրերնէն 'ի վեր եկող ինչ և իցէ աստիճանի մարդոցմէ ամենակին կախուած չէ :

4. Եւ վերջապէս պէտք է նկատել Աստուծոյ իր Եկեղեցին վրայ ունեցած բարի նախախնամութիւնը , որ աս պատուական Գիրքերը գրել տուաւ , ու անոնք վտանգներու և հալածանքի մէջ շատ զգուշութիւնով պահպանեց . ու ասանկ Եկեղեցին բոլոր թշնամիներուն չար դիտաւորութիւններուն հակառակ անոնց ամէնը Առաքեալներուն դրած լեզուովը անվեսաս ու կատարեալ մեր ձեռքը հասան :

Աս Աստուածային գանձին համար մենք պարտական ենք շատ մեծ շնորհակալութիւն մատուցանել Եկեղեցին ան մէկհատիկ Պալուխին , որ արտօնութիւն ունեցանք մեր կրթութեանը ու միիթարութեանը համար բոլոր մեզի պէտք եղածները ազատաբար անկէց ունենալ : Պէտք է որ Աստուածային յայտնութեան աս գերազանց պարգևը բոլոր ուրիշ յարգի բաներէն շատ աւելի պատուական սեպենք : Պէտք է որ գիշեր ցորեկ Տէրոջը . Օրէնքներուն վրայ մտմտանք . անիկայ կատարեալ կանոն մըն է , պայծառ լոյսի պէս կը փայլի , սրտին վրայ փրկարար ազդուութիւն մը կ'ընէ : Երբոր վտանգի մը մէջ ըլլանք՝ անիկայ մեզ կը զգուշացընէ . երբոր մոլորինք՝ անիկայ

մեզ շիտակ ճամբուն մէջը կը դնէ . երբոր վիշտի
մէջ ըլլանք՝ անիկայ մեզ կը մխիթարէ : “Հան-
կալի են անոնք (Տէրոջը խօսքը) ոսկիէն , ու շատ-
փորձուած ոսկիէն . մեղրէն անուշ են , ու խո-
րիսխէ կաթած մեղրէն” : Առաջ. Ճ. 10 : Պէտք
է շատ ցաւինք և խղճանք ան մարդոցը վրայ
որ աս պատուական Գիրքէն զուրկ են , ու պէտք
է որ Աստուածաշունչը տարածելու ջանքեր ը-
նելէն ամենեին ետ չկենանք , մինչև որ բոլոր
մարդիկ աս Աստուածային գանձէն առատօրէն
ունենան : Աակայն առաւել խղճալի են անոնք
որ աս Արբազան Գիրքը ունին ու տակաւին ա-
նիկայ սորվելու հոգ չունին . անոնք առատութեան
մէջը կը կորառուին , լոյսին մէջը մուժ տեղը կը
քալեն : Աստուած անոնց ԿԵԿՆՅԻՆ ԽՈՍՔԻ
Խրկեց , բայց անոնք անոր սիրոյն առատ պարգևը
ոչինչ բանի մը տեղ սեպեցին : Արանի թէ ա-
նոնց աշքերը բացուէին որ Տէրոջը (Օրէնքին մէջի
զարմանալի բաները տեսնալու կարող ըլլային :

ՀԵՒՏՈՅ ԿԵՆԱՆԵՐ ԵՍՏՈՒԾԾԸՆԿՆՉՆ 1:

Ճամբայ կայ որ մարդուն շիտակ կ'երևնայ , բայց անոր
վախճանը մահուան ճամբաներն է : Առաջ . Ճ. Օ . 25 :

Յայտնի է որ ինքունինքնիս ուղիղ ճանապարհի
մէջ կարծենիս վկայութիւն մը չէ թէ իրաւ անանկ
է : Կրնայ ըլլալ որ ճամբորդ մը մոլորի իր ուզած
ճամբէն , ու տակաւին իր մտքին մէջը բոլորովին
կարծէ թէ ինքը շիտակ ճամբուն մէջն է և թէ
իր տեղը պիտի հասնի շուտով : Կրնայ ըլլալ որ
նաւապետ մը հաստատ կարծէ թէ ճիշդ իր միտ-
քը դրած նաւահանգիստը կը մտնէ , որ ատեն նաւը
իրաւցընէ դէմ է դրեր ուղղակի կ'ընթանայ դէպ

՚ի ժայռերուն , ուր զարնուելով պիտի խորտակի հաղարումէկ կտորներու բաժնուելով : Կընայ ըլլալ որ հիւանդ մը հաստատութեամբ հաւտայ թէ որ ըստ օրէ իր առողջութիւնը ձեռք կը բերէ , որ ատեն արդեամբ իր հիւանդութիւնը օր ըստ օրէ սաստկանալու վրայ է և քիչ ատենէն գերեզմանը պիտի գտնայ ինքզինքը : Ամէն աս դիպուածները հասարակօրէն տեսնուած են . և ամէն մարդ կը խոստովանի թէ յիշեալ անձանց կարծիքը աս բաները չեն փոխեր , այլ ինչ որ ըլլալու է կ'ըլլայ , թէ և անոնք անանկ չհաւատան :

Եւ թէ որ աշխարհային բաներու մէջ մարդիկ միշտ ենթակայ են սխալելու , հապա որչափ ևս առաւել կրնան սխալիլ հոգեորին մէջ : Առւրբ Գիրքը կ'իմացունէ մեղի՝ թէ ‘Աիրտը ամէն բանէն աւելի խարերայ ու խիստ չար է’ : Երեմ . մատ . 9 : Ծնթերցո՞ւ շատ դիւրին է մարդու՞՝ կըրօնքի նիւթերուն մէջ ինքզինքը խարել . դիւրին է հաւատալ թէ ճշմարտութեան մէջն ենք , որ ատեն բոլորովին սխալման մէջ մնացած ենք . դիւրին է անանկ ճամբայ մը ընտրելը՝ որ կ'երեայ թէ մեզ երկինքը պիտի տանի , որ ատեն խկապէս դժոխքը տանելու վրայ է : Ճամբայ մը կայ՝ որ շիտակ ըլլալ կ'երեայ մարդոց , բայց անոր վախճանիլ մահուան ճամբաներն է :

Ուկ հարկաւոր հարցմունք մը կա , հիմա հոս : Արովհետե աս բաները ասանկ են , ուրեմն ի՞նչպէս կրնայ դիտնալ մարդ թէ ինքը շիտակ ճամբուն մէջն է , ի՞նչպէս կրնայ դիտնալ թէ աներեն շիտակ երեցած ճամբան , մահուան ճամբայ պիտի տանի վերջը : Թէ որ հարցունողը արդարե ճշմարտասէր ու անկեղծ մէկն է , անոր պատասխանը դիւրին է , որն որ իմ

Հիմակուան առարկաս պիտի ըլլայ ցուցունելու :
Ե . Աստուած Գիրք մը տուեր է մեզի , ուրկէց փրկութեան ճշմարիտ ու մէկ հատիկ ճամբան կարենանք սորվել , և ահա աս մասնաւոր նպատակին համար էր որ Աստուած Առւրբ Գիրքը գրել տուաւ : Եւ թէպէտ զանազան տարբեր մարդիկներ զրեցին անիկայ , բայց ամէնն ալ Աստուածային ազդեցութիւնովը ու Առւրբ Նոգին անսխալ առաջնորդութիւնովն էին , ինչպէս որ կ'ըսէ Պիետրոս . “Ինչու որ չէ թէ մարգարէութիւն մը երբէք մարդոց կամքին պէս տրուեցաւ . հապա Աստուծոյ սուրբ մարդիկը Առւրբ Նոգիէն շարժուած՝ խօսեցան : Ի Պիետրոս . Ե . 21 : Երդ շատ հարկաւոր է՝ որ Աստուծոյ մարդոց ասանկ Գիրք մը տալուն նպատակը բնաւ չմոռնանք , որ էր անով փրկութեան ճամբան սորվեցունելմեղաւորներուն : Ուստի ասիկայ Աստուծոյ պարգևն է , չէ թէ մարդոց մասնաւոր ազդի մը կամ կարգի մը , հապա բոլոր մարդկային ցեղին , որովհետև ամէնքը մեղանչեցին : “Եմանապէս ամենեին պէտք չէ կարծել թէ միայն գիտուններուն կամ եկեղեցականաց համար գրուած է ան Գիրքը , վասն զի ամէն մեղաւորներուն միայն մէկ ճամբայ մը կայ Աստուծոյ մօտենալու , թէ գիտուն ըլլան թէ տգէտ , թէ քահանայ ու թէ հասարակ ժողովուրդ : Երբոր Աստուածաշունչը կը բանանք՝ կը գտնենք ընդհանուր խոսամունք մը փրկութեան ամէն հաւատացեալներուն , և խրատներ ու հրաւէրներ ամէն մարդոց նուիրուած : “Եակ մասնաւոր խրատ և պատգամ մասնաւոր կարգերու և մասնաւոր անձանց , երիկ մարդոց ու կնիկ մարդոց , ծնողաց և զաւակաց , տէրերու և ծառաներու , թագաւորներու

և հպատակներու, հարուստներու և աղքատներու ևայլն, որ վճռաբար կըցուցունէ՝ թէ ան Գիրքը գրուած է որ բոլոր մարդիկ կարդան, ինչու որ ամէնն ալ հնազանդելու են :

Եւ արդարև Աստուածաշունչին մէջը կատարեալ վարժութիւն կայ ան ամէն նիւթերու՝ որոնց վրայ որ մեղաւորը հարկաւորութիւն ունի տեղեկութիւն ստանալու, և որոնց վրայ որ իր վիճակին՝ պարտաւորութիւններուն ու բաղդին համար խոհական մտածութիւններով արթնցած մաքուր միտք կ'ուզէ տեղեկութիւն ստանալ։ Իոլու ռովին տգէտ մէկը անդամ, որ միայն կրնայ իր մայրենի լեզուովը կարդալ Աստուածաշունչը, փրկութեան ճամբան կատարեալ Ճշմարտութեամբ հաստատ գիտնալու չափ կարող է հասկընալանիկայ։

Տ. Ան մարդը՝ որ Հոգւոյն Արքոյ ապաւինելով, միայն Ճշմարտութիւնը գիտնալու փափաքով մը կը կարդայ Աստուածաշունչը, հաստատ թող գիտնայ որ Ճշմարիտ ճամբով պիտի առաջնորդուի։

Իայց պէսք է ինքնիրեն քննէ Աստուածաշունչը։ Տեսնելով որ աշխարհիս մէջը միայն մէկ Գիրք մը կայ անսխալառաջնորդող, ինչո՞ւ համար պիտի ձգէ ան՝ ու երթայ սխալական մարդոցմէ առաջնորդութիւն փնտոէ, որոնք թէ գիտմամբ և կամ թէ սխալմամբ կրնան սխալ առաջնորդել։ Ես գիտեմ ոթ կ'ըսուի՝ թէ հասարակ մարդիկ ամենեին իրաւունք չունին Աստուծոյ Խօսքը քննելու, այսինքն թէ անոր իմաստներէն իրենց դատողութիւն մը հանելու համար, հապա Եկեղեցիին մեկնութեանը պէտք է նային, ու անոր ամէն սորվեցուցածը անորոշ հաւատքով մը ընդունին։ Իայց Աստուա-

ծաշունչը ասանկ վարդապետութիւն մը չպարունակեր : Եւ ասանկ վարդապետութիւն մը դժուարութիւններով պատած է, վասն զի նախ՝ Առւրբ Կրոց կը հակառակի : Հրաման եղած էր Հրէից Առւրբ Գիրքը կարդալ իրենց տղոցը, և սորվեցունել անոնք ամէն ատեն և ամէն տեղ : Տես՝ Ը Օրէն. օ. 7 : Եւ աս հրամանին բովանդակութիւնը կրկնեց Փրկիչն մեր ըսելով. “Գիրքերը քննեցէք . ինչու որ գուք անոնցմով կը սեպէք յաւիտենական կեանքը ունենալ. և բուն անոնք են որ ինձի համար կը վկայեն” : Յաշէ. Ե. 39:

Եւ դարձեալ՝ դիցուք թէ ես տգէտ մարդ մըն եմ, միայն թէ հասարակ կարդալ մը զիտեմ և գուն Աստուածաշունչս ձեռքէս առնելով, Ճշմարտութեան մեկնութիւնը ունենալու ու փրկութեան ճամբուն առաջնորդուելու համար Եկեղեցիին հարցունելու կը պատուիրես . բայց առանց Աստուածաշունչի ուր կրնամ գտնել Ճշմարիտ Եկեղեցին . առանց Աստուածաշունչի՝ որուն դատողութեանը կրնամ ապաւինիլոր առանց սխալելու սորվեցունէ ինձի թէ որն է Վրիստոսի Ճշմարիտ Եկեղեցին : Վանզի յայտնապէս Եկեղեցիին՝ իրրե մեկնիչ Ճշմարտութեան, ապաւինելէս առաջ, պէտք է գիտնամ թէ ո՞րն է Ճշմարիտ Եկեղեցին : Եւ նաև դիցուք թէ անանկ կարծիք մը ունենամ թէ քանի մը միջոցներով կրնամ՝ առանց Առւրբ Գրոց օգնականութեանը, Ճշմարիտ Եկեղեցիին որն ըլլալը որոշել, որ յայտնապէս անկարելի բան է, բայց տակաւին իմ դժուարութիւններս գէթ քիչ մըն ալ չեն լուծուիր . քանզի ո՞վ կրնայ ցուցունել թէ ինչպէս կը մեկնէ Եկեղեցին այս ինչ նիւթը՝ որուն վրայ որ տեղեկութիւն ունենալ կ'ուզեմ, և որ գուցէ իմ փրկութիւնս ալ ճիշդ

անոր վրայ կը կայանայ : Օ՞ք օրինակ կ'ուզեմ
գիտնալ թէ ինչ ըսել ուղեց Փրկիչն մը ՚Ահկո-
դեմոսին ըսելով “Իմէ որ մէկ մարդ մը նորէն
չծնանի , չկրնար Ըստուծոյ թագաւորութիւնը
տեսնել”. և կ'ուզեմ ալ իմանալ թէ արդեօք ին-
ծի ալ վերաբերութիւն մը ունի՞ ան խօսքը , կ'ու-
զեմ աս բանին վրայով ՚Եկեղեցիին մեկնութիւնը
գիտնալ : Ո՞վ կրնայ տեղեկութիւն մը տալ ին-
ծի՝ թէ ինչպէս կը մեկնէ ՚Եկեղեցին : Ըրդեօք
վարդապէ՞տը . բայց անիկայ միայն մէկ մարդ մըն
է , ու ՚Եկեղեցիին մեկնութեանը վրայով միայն
իր կարծիքը կրնայ ցուցունել ինծի : Ոչ ալ ժո-
ղովքները կրնան ապահովցունել իս աս կէտին
վրայով , քանզի կը տեսնեմ որ անոնց մէկը
միւսին հակառակ է , ուստի հարկաւ անոնք ալ
ճշմարտութեան անսխալ առաջնորդները չեն
կրնար ըլլալ : Ոչ ալ Սուրբ Գիրքին մեկնութիւ-
նը ունեցող գիրք մը կայ՝ որ ՚Վրիստոսի բոլոր
՚Եկեղեցիին վճիռով հաստատուած ըլլայ , որ ա-
նոր կարենամ երթալ իբրև Սուրբ Գիրքին մեկ-
նութիւնը անսխալ սրվեցունողի մը պէս : ՚Եւ թէ
որ ըլլայ ալ ասանկ մէկ գիրք մը , բայց պարզ ու
տգէտ մէկու մը Ըստուածաշունչը հասկընալը որ-
չափ դժուար որ կ'երևայ , աս ալ անանկ պիտի
չերևայ : ՚Եւ ուրիշ անսխալ մեկնիչի մը պիտի
չկարօտի՞մ որ մեկնէ ինծի ան գիրքին միտքը ,
Ճիշդ ինտոր որ անկէց առաջ կարօտ եղայ մէ-
կու մը որ Սուրբ Գիրքին միտքը ՚ինծի մեկնէ :
՚Եւ թէ որ մէկը ասոր հակառակ պատճառներ կը
բերէ , անանկ է նէ պէտք է հաւատայ՝ թէ մարդս
Ըստուծոյ չկրցած բաները կրնայ ընել : ՚Վանզի աս
կարծիքով մարդս կրնայ Ըստուծոյ կրցածէն աւելի
պարզ սորվեցունել ճշմարտութիւնը տգէտ-

ներուն, որ ասանկ ըսելը հայհոյութիւն է:
Իայց թէ որ կը փափաքիս փրկութեան ճշմարիտ ճամբան ճանչնալու, ոչ միայն Առւրբ Գիրքը դուն քեզի կարդալու ես, հապա պարզապէս Առւրբ Հոգիին ապաւինելովպարտիս կարդալ անիկայ: Հակոբոս կ'ըսէ, “թէ որ ձեզմէ մէկը իմաստութենէ պակսած ըլլայ, թողի խնդրէ Աստուծմէ՝ որ ամենուն առատապէս կու տայ՝ ու չնախատեր, և անոր պիտի տրուի”: Յակ. Է. 5:

Արդ՝ տգէտ մարդը որ կը կարդայ Աստուածաշունչը Հոգւոյն Արբոյ օդնութեամբը՝ ճշմարիտը խօսելով, առաւել այլէկ յաջողութիւն կ'ունենայ ան ճշմարտութեան դիտութեանը գալու, քան թէ դիտունը որ յատուկ իր իմաստութեանը կ'ապաւինի: Եկեղեցական պատմութիւնը բոլոր դարերու մէջ ասոր ասանկ ըլլալը կը վկայէ: Աշխարհային՝ անձնասէր ու փառամոլ եկեղեցականաց պէս, սխալմունք հնարելու վտանգին մէջ չեն ըլլար պարզամիտ ժողովուրդը որ ձեռքերնին Աստուածաշունչ ունին: Քանզի որ դուրս մէջ մեծ հերետիկոս մը ելած է անանկ մէկ սողովուրդէ մը: Իրաւոր երբոր ժողովուրդը տղիտութեան մէջ պահուած ու արգիլուած է Առւրբ Գիրքին մօտենալու՝ որ է ճշմարտութեան աղբիւրը և կանոնը, ան ատեննը դիւրին կ'ըլլայ խարերայ մարդոց անոնք սխալման տանիլը: Իայց՝ տուր Աստուածաշունչը ժողովուրդին ձեռքը, սորվեցուր անոնց պարզապէս Առւրբ Հոգիին ապաւինելով կարդալ անիկայ, և բաշդատել ամէն վարդապետութիւն ան Գիրքին սորվեցուցածին հետ: ասանկ ըրէ, և ահա այսպէս՝ ժողովուրդը սխալմունքէ պահպանելու համար մարդոց բոլոր կըցածը ըրած կ'ըլլաս :



1344

«Ազգային գրադարան



NL0027932

